Ն. 5011 — 1882 ՕԳՈՍՏՈՍ 14 ՃՈՒՄԱՍԻՐԹԻՍ — 23 ԻՒՆՃԻՍ ՍԼՆԻ ԻՐԹԻՍԻ — ԱԼԵՔՍԱՆԴՐԱՆԿՈՒ ՕԳՈՍՏՈՍ 26 ՃՈՒՄԱՍ ԻՐԹԻՍԻ — Ն. 5011

ԳԻՆԵՄԼԱՐ
Իսթանպոլ իշին սէնէվի մէճիտ 10
Ալթը այ » » 5
Իւչ » » » 2½
—
Թաշրալար իշին մէճիտիյէ 10
Ալթը այ » » 5
օսթա իւճրեթի պիղէ այիտ տիր։

20 ՓԱՐԱ.

Անանուշաձի Քէֆեար

ՄԻԻՆՈՍԻ ԲԱՃԻԵՍ

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱՋ ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

ԻԼԱՆԱԹ
Պիրինճի տէֆա իշին սաթը 3 ղրշ.
Իքինճի » » » 2 »
Իշիւնճիւ » » » 1 »
Իլան սրրասրնա գօնուլմասան իլանաթ ու իխթարաթըն սաթը 5 ղրշ.
—
Իսթանպոլտա, Գալաթատ Բէյնէնպիհ պազարընտա Ն. 41 իրսի խանընտա։

20 ՓԱՐԱ.

ՆԱԽԱՆՁ ՏԱՐԻ ԱՅՍՕՐ ԵՒ ՆՈՐ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԻՎԸ

ՀԱՅՐԱՊԱՏԱՌ ԱՌԱՋԻՆ ԹԻՎԸ

ԻԽՈՒՍԱՐ

Ճիզվիթ զաղէթասը հաղգընտա Մէճմուայի Հավատիատէ Թիւրքճէ, վէ չարչէմպիհ կիւնքի Լոյոտա տախի էրմէնիճէ պիրէր չայեանը տիգգաթ պէնտլէր տէրճ իտիրմիշ օլուպ, վէ պու կիւնքի նիւսխէ միղին իչ թարաֆընտա նագլ օլունտուղունու պէեան իյլէտիկիմիզ միսիլլու, մէղքիւր ճիզվիթլիք զաղէթասընը, եւնէ տիւնքի նիւսխէսինտէ սայիր եաղրանլարըն հիչ պիրինէ ճէվապ վիրէմէեէրէք, չախսիյէթէ գալգըշմըշը, վէ մէյեուսիյեթինէն գուսուրարագ, Հայրենիքէ եարտըշը կիպի, պիզէ տախի թէհտիտէ ճիւրաթ իլէ, եալանլարընա վէ իֆթիրալարընա տէվամ իյլէտիկի կէօրիւրմիշ օլտուղունտան, եէրիմիզին միւսատէսի օրմամասընտան նաշի, գօլանընը գուսկունունու տիւզէլտիպ սըղըշտըրմագլըզը, սալը կիւնիւ նիւսխէմիզէ թէէնխիր իյլէտիկիմիզի, վէ պիր գաչ տէֆա եարտըշմըզ կիպի, պու տէֆա տախի, վայ վայ պաղէթտարընա գատար գօվարաեամ ճաղըմըզը տախի պէեան իտէրիզ։

* *

Պաշգա պիր տէֆա տահա օլտուղու կիպի, կէչէն բաղար ազչամը. Դում-գաբուտա, Հիսար տիպինատ տէնիզ իւզէրինատ վաղը գաղինօտա, բէք չօգ ճէմիյէթ հաղը պուլունուպ, մաղիզալը չալընմագտա, վէ ֆիչէնքլէր սթըլմագտա իքէն, կիւեա չէօքէճէք տիր կիպի պիր բաթըրտը չըղտըրըլտըղընտան, թապիսթիյէ իսալդ գօրգուպ տիշարը տէօքիւլմիշ իսէ տէ, եէնէ օլ տաղըգատա, գոթան ասլը օլմաեըպ պիր տիւշմէնլիք վէ եաթօտ պիր էյլէնմէքլիք իչի օլտուղու անըշըլարագ, խալդ թէքրար իչէրի կիրիպ էյլէնճէսինէ տէվամ իյլէմիշ տիր։ կէլչի պու ֆիթնէքեարլըղը եարանը զապիթլէր արաշարըմըշլար իսէ տէ պուլունմամըշ տըր։

Պու ճիւմլէ իլէ տախի, խալդըն Լամիյէթի լաղրմասի հուսուլի նիյեթիյլէ, մէղքիւր գաղինօտուն տահիպի, պու հաֆթա եէնիսէն մէսարիֆլէր իտէրէք, տահա զիեատէ մէթանէթի վիրմէքլիկ մէճպուր օլմուշ տուր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տար իւս սէատէթ իւլշէրիֆէ ատղասը տէվլէթլու ինանէթլու Հաֆըզ Պահրամ աղա հաղրէթլէրինին թահնիթը նէզարէտ լէրինատ օլարագ, Եըրազտա ինշասընա էմր ու ֆէրման պույրուլան ղըշլանը ինշասընճա պիր կէօնա նօգսան պուլունմամագ իւզրէ, աղալի միւշարիյէյհ հաղրէթլէրի էքսէրիա մահէլի մէղքիւրէ աղիմէթլէ, կէօղէն կէչիրտիկի կիպի, թէնպիհաթը միղթէղիատեը իթա իթմէքտէ օլտուղլարը, վէ գարիպէն մէղքիւր գըշլանընը հիւանի խիթամ պուլմասը մէմուլ պուլուատուղու իշնիրմիշ տիր։

—

Վաղբթ զաղէթասընը տիւնքի նիւսխէսինատ, տիւն ինկիլթէրրա սէֆարէթինատ վուգու պուլան զիեաֆէթէ տավէթլի օլան մէմուրինի աէվլէթի Ալիեէտէն բէք չօգ ազիզ հաղը պուլունմատաճագտարը Եղրազտա ինշասընա էմր ու ֆէրման պույրուլան ղըշլանը ինշասընճա պիր կէօնա նօգսան պուլունմամագ իւզրէ, աղալի միւշարիյէյհ հաղրէթլէրի էքսէրիա մահէլի մէղքիւրէ աղիմէթլէ, կէօղէն կէչիրտիկի կիպի, թէնպիհաթը միղթէղիատեը իթա իթմէքտէ օլտուղլարը, վէ գարիպէն մէղքիւր գըշլանընը հիւանի խիթամ պուլմասը մէմուլ պուլուատուղու իշնիրմիշ տիր։

—

Իսթըրն Էքսբրէս զաղէթասը, ընէնշէնպիհ կիւնիւ Թարապիասա լօրա Տիւֆէրին իլէ խարիճիեէ նազրը բաշա հաղրէթլէրինին վուգու պուլան միւլազաթլարընտա, սէեիս վէ ամէլէ մազամընտա օլարագ, Մբսբրատաքի Ինկիլթէրրա օրտուսու լէվազիմ մէմուրլարը խըզամէթինատ պուլունմագ իւզրէ իսթիճար օլունան ատամլարին թէվզիֆլարընա տաեիր կէչէն կիւն Ինկիլթէրրա սէֆարէխանէսի թարաֆընտան Պապը Ալիեէ իրսալ օլունան թագրիր իւզէրինէ միւզակէրէ խալիլիկինի պէեան էյլէեօր։

—

Արապի բաշա քէնտի մայեէթի մախսուսէսինատ եէկիրմի պին սաքէրէ ալմմըշ թօփ ալմըշ, վէ սաեիր գուվվէթլէրինի էհտիյէթի վէ միւգթէտիր զապիթլէր գօմանտասընա վէրմիշ տիր։

Սգշամա սապահա շիտատէթի պիր մուհաբէպ վուգու պուլաճաղը զանն օլունտուղունու Վագբթ եաղբեօր։

—

Սուէյշատէքի Ինկիլիզ ասքէրի պէյինատ բէք չօգ խոսթալըգ ուվճատա օլուպ, հեր կիւն քիւլլիեէթ իւզրէ վիֆիեաթ վուգու պուլուեօր իմիշ։

—

Գրօզ Զայթունկնամ Պէրլին զազէթասը, Մբսբրատա տէվլէթի Ալիեէ ասքէրինին Ինկիլթէրրա ասքէրիյէ պէրապէր հարէքէթլէրի խիթամ պուլտուզատան սոնրա, իբի տէվլէթլէր օրտուլարընընն ամի վազբթատա խըթթէթի մէղքիւրէեթթախլիեէ էյլէմէլէրի հաղգընտա Պապը Ալի թարաֆընտան վուգու պուլան թէքլիֆին հազգանիյէթէ մուվաֆըգ օլտուղունու իթեան իլէ, Ինկիլթէրրա թարաֆընտան տախի շայեանը գատալ օլտուղունու պէեան էյլէեօր։

—

Ինկիլիզլէրին Բօրթ-Սաեիտ իլէ Սուէյշ արասընատա վաղ իթմէք իսթէտիյլէրի թէլէկրաֆ խաթթընընն ամէլիյաթը, Մ. սը Լբսէվսին իթիրազ իթմէսի իւզէրինէ թաթիլ իտիրմիշ տիր։

—

Պայրամտա Տէրիսաատէթտէ պուլունան ատաքիրի Եահանէէ, վուղու պուլան իրատէի Սէնիյէ իւզէրինէ, շէքէր տաղըտըլըզը կիպի, պու նիյմէթէ մէքեաթիպի ասքէրիյէ թալէպկեանը էֆէնտիլէր տախի նաեիլ օլտուգլարընտան, կէչէն բաղար իրթէսի կիւնիւ մէքեաթիպի ասքէրիյէ նաղրը ֆէրիգ էտհէմ բաշա քէնտիլէրինէ թէպշիր իլլէմիշ, վէ իրսալ օլունան շէքէր թէվզի օլունմուշ տուր։

—

Գանտընմա իլէ Տէրիսաատէթ տրաբընտա իշլէեէն Բըմբրքէօր վաքօրլարընտան Ճօրճի նամ վարօրուն, կէչէն կիւն, գապիլիյէթինատէն զիեատէ եօլճու վէ եիւք տլարագ եօլա չըզըպ, քէնտիսինատ զամէն չիրիւք պիր շէյ օլտուղունտան, սու ալմաեա պաշլատըը, վէ եօլճուլարըն գօրգարագ ֆէրեատ ուֆիղան իյլէտիքլէրի, վէ գարատան հէրնէ գատար եօլունա տէվամ իթմէք իսթէմիշ իսէ տէ, նիհայէթ կէրի տէօնմէկէ մէճպուր օլտուղու թէրճէմանը Հաղըզ աթատա օղունմուշ տուր։

—

Կայացատա մուղրիմ Խրանիտ տէվլէթի գօնսօլօսու Մ. Ֆօղղօ էվվէլքի կիւն վիրուտ իտէն Վարնա Բօսֆասը վարօրտլը Տէրիսաատէթ մուվասէլէթ իյլէմիշ տիր։

—

Մուհարէպէի սիրէտէ էսիր իսմիլիպ Բուսիաեա կէօնտէրիլէն, վէ ֆագաթ շիմտիեէ գատար վարանլարընա իեատէ օլունմաեըպ, օրատա գարմշ օլան Օսմանը Էսիրլէրինին թախիսի իչին, կէրէք խարիճիեէ նէզարէթի ճէլիլէսի, վէ կէրէք Սէն-Բէթէրսպուրկ սէֆարէթի սէնիյէսինճէ իճապ իտէն թէատպիրէ թէչէպպիս օլունտուղու, էվվելճէ եաղրմշ իտի։

Թէրճէմանը Հաղըզաթատա օղունտուղունա կէօրէ, Բուսիա տէվլէթի, մէմալիքինին էօթէսինատ պէրիսինատ դարմշ օլան էսիրլէրին թահզրդը ատվարլարընա կիրիշէրէք, Տիմիթօգա էհալիսինատէն օլուպ, ճինատէթլէ իթհամ օլունտուղլարը ճիհէթլէ շիմտիեէ գատար Բուսիատա գարմշ օլան տէօրթ ղէֆէրին դարիպէն իեատէ գրընաճագլարընը, Սէն-Բէթէրսպուրկ սէֆարէթի սէնիյէսի վարթատըյա խարիճիյէ նէզարէթինէ թէպշիր էյլէմիշ իմիշ։

—

Տիւնքի կիւն Ինկիլթէրրա սէֆարէթիանէսինատ վերիլէն պաղչէ զիեաղէթինատ հէյլեէթի սիֆէրա հաղը պուլունատուղու մինիլը, մէմուրինի տէվլէթի Օսմանիեէտէն տախի բէք չօգ զէվախ հաղը պուլունմաշտար տըր։ Էղճիմէ խարիճիյէ նաղրը Սաեիտ, վէ Էվպաֆ զըրը Աբմ բաշապար հազարթը իլէ, Մէրվէր բաշա հաղրէթլէրի, շէհիր էմինի Մաղհար բաշա, Ահմէտ ձէլալ բաշա, մէհաճիրլին գօմիսիօնու բէեիսի Բիզա պէյ էֆէնտի, վէ Նաում էֆէնտի հաղրը պուլունուղլարը կիպի, կէրէք Պապը Ալի բիճալընտան, վէ կէրէք եավէրանը հաղրէթի Շէհրիեարիատէն նիչէ զէվախ հաղը իմիշէր։

Պաշ վէքիլ Սաեիտ բաշա հաղրէթլէրի, պիր աղ նամիղաճ օրմանլարընատան տօրտը հաղը պուլունամամըշտար տըր։

—

Խարիճիեէ նաղրը Սաեիտ բաշա հաղրէթլէրի, տիւնքի կիւն զիեաֆէթի վագթընատան պիր աղ էվվել Ինկիլթէրրա սէֆարէթիանէսինատ զիեմէթ իտէրէք, սէֆիր լօրտ Տիւֆէրին իլէ միւլագաթ իթմիշ, վէ պատէհու զիեաֆէթատ հաղը պուլունմուշ տուր։

—

Պաղը բիվաեաթա կէօրէ մուղտավէլէեի ասքէրիեէ մէսէլէսինէ տաեիր եէնիտէն պաղը միշքիլաթ զուհուր իթմիշ տիր։

Անճագ պունլար բէք էհէմմիյէթի շէյլէր օլմաեըպ, մուգավէվէլէեէ վաղը իմզա իսթիմէ քիւզրէ օլտուղու տախի սէօյլէնիլիեօր։

—

Իշիտիլտիկինէ կէօրէ Արապի բաշա հաղգընտա նէշր օլունաճագ պէեաննամէ խուսուսունտա տախի պաղը մէրթէպէ միշքիլաթ մէվճուտ օլուպ, գալիպա բաշարի միշարիյէյհին թէրքի սիլահ իտէրէք Խրանիվ հաղրէթլէրինէ արաղը ինիգատ իթմէսի թէքլիֆ օլունմագտուրէթի Սաեիտ վէ Սաբմ բաշալար հաղարաթը թարաֆընտան թէքլիֆ օլունմուշ իմիշ։

Մալիում օլտուղու իւզրէ, պու թէքլիֆ գապուլ օլունուր իսէ, Արապի բաշանընը ատը նէշրինէ շիմտիլիք հաճէթի գալմատեաթ, իթնա ատի իթմէտիկի հալատէ, էվամիրի Սէնիյէեէ մուխալիֆէթ կէօսթէրմիշ օլմասը, օլ վաղբթ ատը նէշր իտիլէճէք տիր։

—

Գարատան Սէլլինին տընամուտ չօղանլարը իլէ միւնագաշընտա, արնավուտլարը ճէրհ իթմիշ օրմաղտա մաղնուն պուլունան գարատան Կրանֆէլին իճրատ մուհաքէմէսինէ ինկիլթէրրա սէֆարէթինատէն թարաֆընտան իթիրազ օլունտուղու հալատէ, պու քէրրէ Ինկիլթէրրա տէվլէթինին հուզուզ միշամիրլէրինէ միւրաճաատ օլունարագ, միւսամիլէյհ գարատան Կրանֆէլին մուհաքէմէսինէ մուվաֆֆագատ իտիրիկի Լօնդրա զաղէթալարընտա միւնտէրիճ տիր։

—

Պու կիւն ատաթ պէշ ատթ բատտէէրինատ մահքէմէի իսթինտաֆ իթճաբէթ գրըմընտա Ալլահ վերսին օղլու Ճամանէս էֆէնտի թարաֆընտան Բէօշէ զատէ Ճակոբ էֆէնտի հաղրէթլէրի աէլէյհինատ իգամէ օլունան տավա, ալէնի տարէքէտէ, լուլեէթ օլունճագ տըր։

Սատաէթլու Ճակոբ էֆէնտի հաղրէթլէրի թարաֆընտան թայեին օլունան վէքիլլէրէ իրամէթէն ՀԷպրարիլ Կարկուր էֆէնտի տախի թէչքիլ իտիրմիշ տիր։

—

Տէրիսաատէթ Ֆրանսա սէֆարէթիանէսի մայեէթինատ պուլունտուղու հալատէ, թամիր օլունմագ իւզրէ Թուլօնա կիտէճէկինի եաղտրգըմագ Բէթրէլ նամ վարօր, օլ ճանիպէ միթէվէճճիհէն տիւն ադշամ լիմանըմըզտան հարէքէթ իթմիշ տիր։

—

Բրէնս Հալիմ բաշա, վէ Ահմէտ բաշա, վէ Բեամիլ բաշա իլէ, խանէանը Խրանիվ ադաշնան սիկէր հէտի զամէն, Մբսբրատա, Արապի բաշա թարաֆատրը պուլունատուգլարընը իլան իթթիֆաքլարինի, Իսթըրն Էքսբրէս զազէթասը, Բէյթէր Լօյտատան նագլէն պէեան իտիեօր։

—

Տիւնքի կիւն, Գալաթատա Ինկիլթէրրա սէֆիրի իլէ միւզաքէրէ իսթիմէքտէ օլան մուգավէլէյի ասքէրիյէ մէսէլէսինէ տաեիր, գամինէն գարարը գաթի վէրիլմիկինէ, վէ պիր գաչ կիւնէ գատար իմզա ու թէեաթի իսթիէճէկկինէ տաեիր պիր շայիա զուհուր իյլէմէսի իւզրինէ, Դօնսօլիտ ֆիեաթլարընճա էբէյլի թէրագը կէօրիւլմիշ տիր։

ԻԼԱՆ

Պօղազ-Իչինատ Սարը-եար մէվզըընտա, էթրաֆընտա պուլունան տուլարըն քեաֆֆէսինէ հագգը բէհճանիյէթի գաղանմըշ օլան Զբրէրը սուեատ նամ մահէյլէ թէչրիֆէ բաղպէթ խոէն զէվաթը մէհմուն իթմէք իչին, հեր ֆէտատաքեարլըղա սայու զայրէթ օլունտուղու կիպի, ճիւմատա վէ բաղար կիւնլէրի տախի խանէնատ վէ սաղէնատ թաղըմը քէմաֆի իւս սապէդ մէղքիւր կիւնլէրատ տէվամ խէճէկի մալիում օլմագ իւզրէ իլանը քէյֆիյեէթ օլունուր։

ԱԶԳԱՅԻՆ

Տիւնքի Մոսիատ օղունտուղունա կէօրէ, Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլէրի, պու բէնշէնպիհ կիւնիւ, Խասքէօյատ Ս. Սաեիտանոս քիլիսէսի մատուռունատա, մասեեթինատ պիր քահանայ պուլունուպ, վէ ճէմատախ օրարագ տախի անճագ ան ան իբի քիշի պուլունտուղու հալատ, Ս. Պատարագ թագտիս իյլէմիշ տիր։

* *

Զօղլար պիղէ Կոյշեան ուսթա Յովհաննէսին իչինին նէ օրտուղունու մէրագ իտիպ սօրմագտատ սրբլար, վէ պիղ տախի, հաղգդատի հալի, քէմալի թէէսիֆ իւզրէ սէօյլէմէքտէյիզ, չէօյլէ քի, դեվալը ատէմ, Մբսբրա բիրինճէ կիտէրքէն, էվտէքի պուլուղատան տախի օլմուշտուր. չիւնքի, եէտի սէքիզ ալտան պէրու մէղքիւր հիւնէրին արգասընա տիւշէրէք, քեար ու քիսպինի թէրք իլէ սէֆիլ ու բէրիշան օլմուշ տուր։ Մէրգում քէնտի հիւնէրինի պիտտէֆաթ կէօսթէրտի, հեր քէս թահսին իթտի, վէ աֆէրինիյէր պաղրրաբ, հալ պու քի, պէօյլէ պիր վագթատա գանդի ատէմ գալգրպատա էօն տեաղ օլարագ օն օնպէշ պին լիրա թօփլաեարագ պիր շիրքէթ թէչքիլ իտէճէք, վէ Բրօվանս վարօրունու չըգարաճագ տրը. պիղճէ պու, պուրա խալգը իչին իհթիմալին խարիճինատ կիպի տիր, վէ քէնտիսինին իսէ, հիւնէրինի սատմագ իչիւն էվրօպատա վէ եաթօտ Ամերիգատա կիտէճէք բարատը պուլունմատրը չէօյլէ տուրտուն, օ՛ֆ, ճէպինատ պիր էյմէք բարատը պիլէ եօգ տուր . . . ։

* *

Երուսաղէմ պօրճատ մէսէլէսի գօմիսիօնու տաղալարընը, պու տէֆա թէքրարէն Գալաթատատ թէճէմմիւ իթթիրլէրի, վէ մէղքիւր պօրճ մէսէլէսինի արիզ ու ամիգ թէֆթիշ պիրլէ բեամլէն իլանա օլտուղլարը, վէ օլ պատատ պիր պաչ նէֆէր միարանար թարաֆընան զուհուրա կէլէն թէչէքքիլէրին, պիէատա շէյլերէն իպարէթ օրմասընը անրատրգլարը, վէ լաղրմ կէլէն իլանը բէտմիլի, եագինատ նէշր իթթիրճէճէքլերի հավատատան տիր։

*

Եարընքի բաղար կիւնիւ Գարթալ քիլիսէսի զիներթի կիւնիւ օրտուղունատա, զուհուրա կէլէն տավէթէ իճապէթ պիրլէ, Դեր. Մեսրոպ Սրբազանընը Ս. Պատարագ թագտիս իտէճէկի, վէ պատէհու թատատա, եագաճըգատա վագը Հարէնց Սբրահամ էֆէնտինին խանէսիսէ կիտէճէկի, տիւնքի Հայրենիքատէ օղունմուշ տուր։

*

Պու տէֆաքի Մամուրատա օղունտուղունա կէօրէ, արթըգ պունտան պէօյլէ. մէղքիւր զազէթատատի իրանաթ գապուլ իտէճէկինտէն պաշգա, իսթէնիլտիկի թագտիրատ, տավէթ վէ սաիրէ թատալընը տախի տէրիսատ իյլէնէճէք տիր։

*

Պու կիւնլէրատ զազէթապարատա շու հավատա օղունմուշ տուր, շէօյլէ քի, Սամաթիատա թէրզի

պիր պուլղար տէլիգանլըը, տիւ.քեանը եանընտա պուլունան 12 եաշընտա պիր Հայ գըզընը պաշտան չըգարմըշ օլուպ, վէ չօճուղուն վալիտէսի խսէ տավա աչմըշ օլտուղունտան, վէ մէրգումէ տէլիգանլը տա, վալիտէսինին վէ ադրապասընըն ըէյլերինի գարշըլաեամատըղընտան, մէրգումէ գըզ իլէ էվլէնմէտիկինտէն, ալթը այ մահպուսիյեէթ հիւքմիւնիւ կիյմիշ օլտուգտան պաշգա, սօնրատան գըզընը սիննի բէք քիւչիւք օլմասը ճիհէթլէ, ճինայէթ նաղարըյլա պադըլաբղընտա, պիր գաչ սէնէլէր մահպէտէ գալաճաղը անլաշըլտըղընտան, պաղը գաթլարընը թէքլիֆի իւգէրլենէ, Իզմիրի գէզը գուրթարմադուղա մուվաֆֆագ օլարագ քէոպի իֆթիխար իյլէսիկի կիպի, պու տավաեը տախի միլլէթիմիզ իլերուտէ ավօգաթլարընտան Շաչեան Պետրոս էֆէնտի, լութֆէն վէ մէճճանէն տէրիւհտէ իյլէմիշ պուլունտուղունտան, մէրգումէ տէլիգանլը, էֆէնտիի միւմանիլէյհի իսթէեէրէք, մէրգումէ գըզ իլէ, քիմսէյի տինէմէ.քսիզին, էվլէնմէ.քլիկէ գարար վերմիշ օլտուղունու խապէր վերիպ, վէ քէնտիսինին տէ արթըգ մահպուսիյեէթտէն խէլասընը ըէճա իյլէտի.քտէն պաշգա, հաթթա, հէր նէ գատար Դաթօլիք քիլիսէսինէ թապի իմիշ խսէ տէ, տայիմա Հայլար իչինտէ պուլիւմիւշ օլուպ, վէ էրմէնիճէ տախի պիլմէ.քտէ պուլունտուղունտան, Հայ պըսակըյլա պսակ օլմագուզը տախի արզու իյլէտի.ինի պիլտիրմիշ, վէ լաղըմ կէլէն նիզամաթը ըէմիյեէսի տօլտուրուլտուգտան սօնրա, ադամը իզտիվաճլարընա, Գապը Ասլի թարաֆընտան էմր ու մուսատտէ պույրուրմուշ, մէրգում մահպէտէն գուրթուլմուշ, վէ հաթթա Շաչեան էֆէնտինին կնքահայը օլմագըզա տախի հիմմէթ իյլէմէսիյլէ, հիւանի հալ վէ մուհապպէթ հասըլ օլարագ, իքի թարաֆ տախի թաղտիմի թէշէքքիւր իյլէմիշլէր տիր։

* * *

Կէչէն կիւնլէր Գէյօղլուսա, պիր գաչ քիշի, պիր զարազան նաշի, իսթինաֆ հուզուզ մէճիսի ատաղսընտան Խորասանճեան Թովմաս էֆէնտիեէ կիճէլէյին հագարէթ իտիպ, վէ հաթթա միւմանիլէյհի տարպա տախի ճիւրաթ իյլէմիշ օլտուգլարընտան, էֆէնտիի միւմանիլէյհ, օղ պապատէ մաղնուն պուլունան Մ. Բու ալէյհինէ տավաեա գբեամ իթմիշ, վէ Շաչեան Պետրոս էֆէնտիեի, քէնտի թարաֆընտան վէքիլ թային իյլէմիշ տիր։

ԹԷՐՃԷՄԱՆԸՆ ԱՐԶՈՒՀԱԼԸ

Մէղքիւր վարագանը ֆախրի սահիպի իմթիեազը պուլունան Սագեան Անտոն թարաֆընտան Երմէնի բաթրիղխանէսի վէքիլի Դեր. Բուսճուղլեան էֆէնտիեե պիր գբթա իսթիտա թագտիմի իլէ, Մասիս, Մանզումէ, վէ Հայրենի.ք նաման ղազէթալար ալէյհինէ մուհաքէմէ թալէպ իտիմիշ օլտուղու տունքի նիւսխէսինտէ օգունտու։

Պու պապատէ իգթիղա իտէն ճէվապը իթասը մէղքիւր ղազէթալարա այիտ, վէ լաղըմ կէլէն թաֆսիլաթը վիրմէ.քտէ հէր պիրի միւզթէտիր վէ միւսթայիտ խսէլէր տէ, թարաֆըմըզտան շիմարիլի.ք եալընըզ շուրասը սիւալ օլունուր.քի, տիւնեատ հա՞նկը պիր իսրըզ վէ գաթիլ պէն իսրըզ վէ գաթիլիմ տէմիշ, եալսօտ հիւսնիւ բիղասըյլա իգբար իթմէ.քտէ պուլունմուշ տուր։

Թէրճէման՝ պէն ճիղվիթ տէկիլիմ տիմէ.ք, վէ իշպու ճիղվիթիկի իլէ թէ.քբար ալէմի ալտաթմագ իսթէեօր։

Գունու իթմէ.քտէն խսէ, հաղընտա վուգու պուլան պունճա իսպաթ վէ տէլյիլի գավվիէյի եինէ իսպաթ վէ տէլիլ իլէ ճէրհ իթմիշ օլսայտը, տահա իյի իթմիշ օլմա՞ղ մը իտի։

Ֆէնտիսի ճէվապտան ահիղ վէ ճիղվիթլիք իյլէթինտէն թութուլմուշ խսէ, պունա բաղրիդխանէ նէ՞ եաբսըն, պունուն չարէսի՝ քէնտիսինի պիր պաշգա հէքիմէ կէօսթէրմէ.ք վէ մէյատանը մաթպուատան չէ.քիլմէ.ք իլէ օլապիլիր, զիրա հիյլե խիւտէնին պիր տէրէճէեէ գատար հիւքմ ու թէէսսիրի օլուր, ամմա իշ օրթաեա չըգտըգտան վէ միւտատէթ թէ.քմիլ օլտուգտան սօնրա, պու կիպի թէէվիլաթ, թամիրաթ տիմէեէյիմ թէղվիրաթ արթըգ բարա իթմէզ։

Պիր գաթիլին էլինտէ սիլահ, գըլըճ, էլպիսէսինտէ գան էսէրլերի, կիւզէրկեաճընտա թէլէֆ օլունան վէ գալա գարան ինսան նաշէլերի կէօրիւլիւր, վէ պիր խասթատա իլլէթին թէ.քմիլ էմարէլէրի թըպպէն թէպէյէւն իտէրսէ, պէն գաթիլ վէ խասթա տէյիլիմ, տիմէ.ք, վէ ինքեար վէ գաչամագ եօղարընա սարմագ, գանունէն նիզամէն, ադէլէն վէ մասլահաթէն հիչ քեար իտէ՛ մի։

Էկէրչի իտէր խսէ, ֆիպիհա, իթմէտիկի հալտէ, եալընըզ ինքեար սուրէթի՝ պիր նէվի իդրար տիմէ.ք տիր։ Էտնալըզը վէ ըէզիլիկի տիմէեէյիմ։

Թէրճէմանը՝ թամ պիր սէնէ սիւ.քիւթիւ իսթիեար, վէ իշպու սիւ.քիւթիւ իլէ պի հագգընը ալէյհինտէ վուգու պուլան շի.քեաեէթլերի կէրէյի կիպի թաատիգ իյլէտի.քտէն սօնրա, շիմարի գալըգպ չարէսիզ տէրտինէ շու վէճհ իլէ տէրման արամաը, վէ վագթիյէ ճաբօնա կիրմէ.ք իչին սուրէթէն Ս. Խաչ նիշանընը աեագ այթընա ալըճասընա պաղը Ֆիլէմէն.քլի տէսիսէ.քեարանընը թըպգը գուլանարգլարը հիյլե կիպի, իշ իշատէն կէչտի.քտէն սօնրա իրաեէ իյլէմէ.ք իսթէտիկի մահուա նիւսխէլերինի սէնէտ մագամընտա օրթաեա գօյմասը, էֆէքեարը ումումիյեէ մահ.քէմէսի նէզտինտէ քէնտիսինէ սէնէտ վէ թէպրիեէյի զիմմէթ իսթէպիմէսինէ պիր վէճհ իլէ մէտար օլամագ։

Հէմ մուհաքէմէ՝ մէճհուլ վէ շիւպհէլի շէյյերտէ վագը օլուր, սըհհէթի կիւն կիպի տէր.քեար վէ վիւճուտի հէր վէճհ իլէ նագապիլի ինքեար պուլունան մաատէլերտէ իսպաթ, մուհաքէմէ, սիւալ ճէվապ օլմագ, վէ օլսա՝ հիչ պիր հիւքմ ու թէէսսիրի օլմամագ։

Բաթրիղխանէ իլէ էֆէքեարը ումումիեէ վէ պիղզաթ Թէրճէմանընը նիւսխէլէրինտէքի նիչէ նիչէ իֆատաթ վէ եգրարը, քէնտիսինին ճիղվիթ վէ ճիղվիթլիք էլինտէ ալէթի ֆէսատ օլտուղունու չօղտան պէրու հիւքմ իթմիշ, վէ քէնտիսէ սահիպի իմթիեազը մարիֆէթիյլէ իճրա սէվտասընտա պուլունտուղու շու թէրթիպատէ բէ.ք կէճգալմըշ տը։ Թէրճէմանը ճիղվիթլի օլմատըղընա վէ ազգային պուլունտուղունա տաեիր եալընըզ պիր չարէ գալմըշ կիպի կէօրինիւեօր պիղէ, օ տա արմասընտա Այբոսպ դաղը, Նոյեան Տաղան, Աղտանէ, Մէրսէ. Գոդէ. վէ Զէրենէ ալէամէթլէրինի թաշրեան, վէ Թէրճէմանընն Ազգինն լէվհասը թահթընտա իքիտէ պիրտէ պարընտրբլմատա չալըշան Տ. Ազարեանտան պիր չէհատէթնամէ իսթիհսալ իթմէսի օլապիլիր, օ հալտէ արթըգ քէնտիսինէ տիեէճէ.ք գարմագ, թամ մահալուպ հասըլ օլուր, Թէրճէման Աղէյէն ընբրնբ սրրասընա կիրէր, վէ տէօրթ էթրաֆտան ադան սուլար, վէլէվ Նոյեան Զրհեղեղ տախի օլսալար, ելինէ տուրմատա մէճպուր օլուրլար։

(Մեհմուտ Հավոյ)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ ՀԱՑՈՑ ԵՒ ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷԵԱՐ

Հայ–Խմբագրաց միչև վերջին օրերս կազմուած Միութեան ոմանք փորձ փորձել ուզեցին բոլորովին ա.նոր նպատակէն դուրս մեկնութիւն տալ և սոյն ձեռնարկին իրը մոլեռանդական գործ նկատել անշուշտ թիւրիմացութեամբ։

Հարկ է որ ըսեմք թէ իրողութիւնն ատկէ բոլորովին կը տարբերի սկզբամբ, նպատակով և արդեամբ, որովհետև Հայ–Խմբագրութիւնը միացած է, ինչպէս որ իր պարտքն է, պաշտպանել ազգային և կրօնական բարձրագոյն շահերը համաձայնութեամբ և կատարեալ ներդաշնակութեամբ և հետևաբար վանել նոյնպէս օտարի կողմէ ամեն յարձակում և հարուած որ ազգային ընդհանուր օգտին վնասել կը նկրտի։

Մեք, ինչպէս դիտեն արդոյն թերցողք, արդէն փափաքող լինելով այսպիսի միութեան մը՝ հրապարակաւ խնդրած էինք Մասի Խմբագրապետ Մեծ. Դ. Ս. Իւթիճեան էֆէնտիէ, որ իրը երիցագոյն՝ հրաւիրէ Հայ–Խմբագրապետներն ի խորհրդակցութիւն յիշեալ նպատակին իրականացմանն համար։

Գոհ եմք որ տեղական գլխաւոր Հայ–լրագրաց խմբագիրք ևս դգալով սոյն միութեան անհրաժեշտ պէտքն, որ ազգային տեսակէտով յոյժ օգտակար է, բաղձանք յայտնեցին վաղ ընդ փոյթ իրագործելու իւրեանց աշխիւ փափաքն և հետևապէս յետ հասուն խորհրդակցութեան՝ կազմաւորութիւն տուին նոյն բաղձանաց, որ անշուշտ ջերմ համակրութեամբ պիտի ողջունուի արդայ ազգայնոց կողմէ։

Ահա այս է բուն իրողութիւնն, որուն բոլորովին տարբեր մեկնութիւններ տալն հարկաւ ազգասիրութեան գործ չէ և հարկաւ ազգային շահուց հակառակ է։

Բացատրեմք թէ ինչո՞ւ այսպէս է։ – Երբ կը նկատեմք թէ օտար շահեր (ճիզուիթական և մուսիոնարական) այլ և այլ չարահնար միջոցներով կոպտանան ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ շահուց և ամեն ճիգ կը թափեն քանդել ի հիմանէ մեր հայրենի տունը, բնականաբար ազգ.–մայրոյ պարտքն է միութեամբ և համաձայնութեամբ պաշտպանել Ազգին և Եկեղեցւոյ շահերն և խորհրդակցութեամբ վանել ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ շահուց սպառնացող վտանգը։

Արդ, այսպիսի միութեան մը դէմ շարժողն հարկաւ ազգային և եկեղեցւոյ շահուց հակառակ շարժած և օտարի շահուց ծառայած կը լինի, որ անարդ շահամոլութենէ զատ չկրնար ուրիշ նպատակ ունենալ։

Դուրեմն այս կարգի անձինք կըրնան ամենայն աշխուժութեամբ իրենց դերը կատարել։

Հոս կարդն է որ ըսեմք թէ Հայ–խմբագրաց Միութիւնը պարտաւորեալ էր ի հարկէ իր շրջանակէն դուրս թողուլ զԹէրճէմանը–էֆէքեար, որոյ Գատ. անօրէնութիւնն իր ղերաբերած եկեղեցւոյն պատճառաւ բնականաբար չէր կրնար և չկրնար Հայ–Խմբագրաց Միութեան նման կատարեալ աղատութեամբ պաշտպանել ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ բարձրագոյն շահերն քնդ–դէմ օտար շահուց, որովհետև եթէ զինուի ճիզուիթութեան և կամ Կաթոլիկկղերին մոլեռանդական վարմանցը դէմ, անշուշտ իր խղճին դէմ վարուած չլիներ։

Օրինակի համար, Թէրճէմանը–

ԹՈՒՃՏԱՆ ԳԸԶԼԱՐ

վէլ՝ էօտիւրիւնիւղ։

Լէօբօլ պուլնարը սէօյլէմէ.քտէ իլքէն. Մարի իսէ մէրգումուն եիւզիւնտէն եօղարը էօյլէ պիր սիւչարը հէյպէթ օրմուշ սուրէթտէ տիւ.քտիւ.ք պագմագտա իտի.քի, մէրգում ատէթա, ճճապա մէրգումէնին իւզէրինտէ պիր էսէրի ճիննէ՞թ մի հասըլ օրմագտա տըր տէյի շիւբհէ իյլէմէկէ պաշլատը։

—Ամա՛ն եա Ռէպպիմ, – տէտի մէրգում քէ.քէլէնէրէ.ք, –նէ՞ օրմագտասընըզ... – պաղըշընըզտա ղարիպ պիր հա՛լ հասըլ օրմագտա տըր... զանն իտէրսին.քի, պէնի կէօրտիւ.քճէ տիւչարը խէվֆ ու հիրա՛ն օրմագտասընըզ։։

Մարի հէր նէ գատար.քեամլէն կիւճ վէ գուվվէթտէն տիւշմիշ իտի խսէ տէ, հէնուզ զայրէթ վէ ճէսարէթտէն պիւթիւն տիւշմիշ օրմասըզընտան, մէրգումա ճէվապէն,

—Լէօբօլ, – տէտի մէրգումէ աղըր, քէսի.ք, վէ կիւճ անլաշըլըր պիր սէս գէ պիր սէօյլէյիշ իլէ, – պէն սիզէ պիր կիւն, սապրը քէնտինիզէ պիր գաղան իթմէլիսինիզ տէմիշ իտիմ (մէկէրչի ունութատունո՞ւզմու), զիրա, պէյնիմիզտէ տէրքեար օլան մէմանի, պէլքի միւրուրի զէման իլէ մահվ օլաճագ.

տիպ, վէ հաթթա միւմանիլէյհի տարպա տախի ճիւրաթ իյլէմիշ օլտուգլարընտան, էֆէնտիի միւմանիլէյհ, օղ պապատէ մաղնուն պուլունան Մ. Բու ալէյհինէ տավաեա գբեամ իթմիշ, վէ Շաչեան Պետրոս էֆէնտիեի, քէնտի թարաֆընտան վէքիլ թային իյլէմիշ տիր։

ԹԷՐՃԷՄԱՆԸՆ ԱՐԶՈՒՀԱԼԸ

Մէղքիւր վարագանը ֆախրի սահիպի իմթիեազը պուլունան Սագեան Անտոն թարաֆընտան Երմէնի բաթրիղխանէսի վէքիլի Դեր. Բուսճուղլեան էֆէնտիեե պիր գբթա իսթիտա թագտիմի իլէ, Մասիս, Մանզումէ, վէ Հայրենի.ք նաման ղազէթալար ալէյհինէ մուհաքէմէ թալէպ իտիմիշ օլտուղու տունքի նիւսխէսինտէ օգունտու։

Պու պապատէ իգթիղա իտէն ճէվապը իթասը մէղքիւր ղազէթալարա այիտ, վէ լաղըմ կէլէն թաֆսիլաթը վիրմէ.քտէ հէր պիրի միւզթէտիր վէ միւսթայիտ խսէլէր տէ, թարաֆըմըզտան շիմարիլի.ք եալընըզ շուրասը սիւալ օլունուր.քի, տիւնեատ հա՞նկը պիր իսրըզ վէ գաթիլ պէն իսրըզ վէ գաթիլիմ տէմիշ, եալսօտ հիւսնիւ բիղասըյլա իգբար իթմէ.քտէ պուլունմուշ տուր։

Թէրճէման՝ պէն ճիղվիթ տէկիլիմ տիմէ.ք, վէ իշպու ճիղվիթիկի իլէ թէ.քբար ալէմի ալտաթմագ իսթէեօր։

Գունու իթմէ.քտէն խսէ, հաղընտա վուգու պուլան պունճա իսպաթ վէ տէլյիլի գավվիէյի եինէ իսպաթ վէ տէլիլ իլէ ճէրհ իթմիշ օլսայտը, տահա իյի իթմիշ օլմա՞ղ մը իտի։

Ֆէնտիսի ճէվապտան ահիղ վէ ճիղվիթլիք իյլէթինտէն թութուլմուշ խսէ, պունա բաղրիդխանէ նէ՞ եաբսըն, պունուն չարէսի՝ քէնտիսինի պիր պաշգա հէքիմէ կէօսթէրմէ.ք վէ մէյատանը մաթպուատան չէ.քիլմէ.ք իլէ օլապիլիր, զիրա հիյլե խիւտէնին պիր տէրէճէեէ գատար հիւքմ ու թէէսսիրի օլուր, ամմա իշ օրթաեա չըգտըգտան վէ միւտատէթ թէ.քմիլ օլտուգտան սօնրա, պու կիպի թէէվիլաթ, թամիրաթ տիմէեէյիմ թէղվիրաթ արթըգ բարա իթմէզ։

Պիր գաթիլին էլինտէ սիլահ, գըլըճ, էլպիսէսինտէ գան էսէրլերի, կիւզէրկեաճընտա թէլէֆ օլունան վէ գալա գարան ինսան նաշէլերի կէօրիւլիւր, վէ պիր խասթատա իլլէթին թէ.քմիլ էմարէլէրի թըպպէն թէպէյէւն իտէրսէ, պէն գաթիլ վէ խասթա տէյիլիմ, տիմէ.ք, վէ ինքեար վէ գաչամագ եօղարընա սարմագ, գանունէն նիզամէն, ադէլէն վէ մասլահաթէն հիչ քեար իտէ՛ մի։

Էկէրչի իտէր խսէ, ֆիպիհա, իթմէտիկի հալտէ, եալընըզ ինքեար սուրէթի՝ պիր նէվի իդրար տիմէ.ք տիր։ Էտնալըզը վէ ըէզիլիկի տիմէեէյիմ։

Թէրճէմանը՝ թամ պիր սէնէ սիւ.քիւթիւ իսթիեար, վէ իշպու սիւ.քիւթիւ իլէ պի հագգընը ալէյհինտէ վուգու պուլան շի.քեաեէթլերի կէրէյի կիպի թաատիգ իյլէտի.քտէն սօնրա, շիմարի գալըգպ չարէսիզ տէրտինէ շու վէճհ իլէ տէրման արամաը, վէ վագթիյէ ճաբօնա կիրմէ.ք իչին սուրէթէն Ս. Խաչ նիշանընը աեագ այթընա ալըճասընա պաղը Ֆիլէմէն.քլի տէսիսէ.քեարանընը թըպգը գուլանարգլարը հիյլե կիպի, իշ իշատէն կէչտի.քտէն սօնրա իրաեէ իյլէմէ.ք իսթէտիկի մահուա նիւսխէլերինի սէնէտ մագամընտա օրթաեա գօյմասը, էֆէքեարը ումումիյեէ մահ.քէմէսի նէզտինտէ քէնտիսինէ սէնէտ վէ թէպրիեէյի զիմմէթ իսթէպիմէսինէ պիր վէճհ իլէ մէտար օլամագ։

Հէմ մուհաքէմէ՝ մէճհուլ վէ շիւպհէլի շէյյերտէ վագը օլուր, սըհհէթի կիւն կիպի տէր.քեար վէ վիւճուտի հէր վէճհ իլէ նագապիլի ինքեար պուլունան մաատէլերտէ իսպաթ, մուհաքէմէ, սիւալ ճէվապ օլմագ, վէ օլսա՝ հիչ պիր հիւքմ ու թէէսսիրի օլմամագ։

Բաթրիղխանէ իլէ էֆէքեարը ումումիեէ վէ պիղզաթ Թէրճէմանընն նիւսխէլէրինտէքի նիչէ նիչէ իֆատաթ վէ եգրարը, քէնտիսինին ճիղվիթ վէ ճիղվիթլիք էլինտէ ալէթի ֆէսատ օլտուղունու չօղտան պէրու հիւքմ իթմիշ, վէ քէնտիսէ սահիպի իմթիեազը մարիֆէթիյլէ իճրա սէվտասընտա պուլունտուղու շու թէրթիպատէ բէ.ք կէճգալմըշ տը։ Թէրճէմանը ճիղվիթլի օլմատըղընա վէ ազգային պուլունտուղունա տաեիր եալընըզ պիր չարէ գալմըշ կիպի կէօրինիւեօր պիղէ, օ տա արմասընտա Այբոսպ դաղը, Նոյեան Տաղան, Աղտանէ, Մէրսէ. Գոդէ. վէ Զէրենէ ալէամէթլէրինի թաշրեան, վէ Թէրճէմանընն Ազգինն լէվհասը թահթընտա իքիտէ պիրտէ պարընտրբլմատա չալըշան Տ. Ազարեանտան պիր չէհատէթնամէ իսթիհսալ իթմէսի օլապիլիր, օ հալտէ արթըգ քէնտիսինէ տիեէճէ.ք գարմագ, թամ մահալուպ հասըլ օլուր, Թէրճէման Աղէյէն ընբրնբ սրրասընա կիրէր, վէ տէօրթ էթրաֆտան ադան սուլար, վէլէվ Նոյեան Զրհեղեղ տախի օլսալար, ելինէ տուրմատա մէճպուր օլուրլար։

(Մեհմուտ Հավոյ)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ ՀԱՑՈՑ ԵՒ ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷԵԱՐ

Հայ–Խմբագրաց միչև վերջին օրերս կազմուած Միութեան ոմանք փորձ փորձել ուզեցին բոլորովին անոր նպատակէն դուրս մեկնութիւն տալ և սոյն ձեռնարկին իրը մոլեռանդական գործ նկատել անշուշտ թիւրիմացութեամբ։

Հարկ է որ ըսեմք թէ իրողութիւնն ատկէ բոլորովին կը տարբերի սկզբամբ, նպատակով և արդեամբ, որովհետև Հայ–Խմբագրութիւնը միացած է, ինչպէս որ իր պարտքն է, պաշտպանել ազգային և կրօնական բարձրագոյն շահերը համաձայնութեամբ և կատարեալ ներդաշնակութեամբ և հետևաբար վանել նոյնպէս օտարի կողմէ ամեն յարձակում և հարուած որ ազգային ընդհանուր օգտին վնասել կը նկրտի։

Մեք, ինչպէս դիտեն արդոյն թերցողք, արդէն փափաքող լինելով այսպիսի միութեան մը՝ հրապարակաւ խնդրած էինք Մասի Խմբագրապետ Մեծ. Դ. Ս. Իւթիճեան էֆէնտիէ, որ իրը երիցագոյն՝ հրաւիրէ Հայ–Խմբագրապետներն ի խորհրդակցութիւն յիշեալ նպատակին իրականացմանն համար։

Գոհ եմք որ տեղական գլխաւոր Հայ–լրագրաց խմբագիրք ևս դգալով սոյն միութեան անհրաժեշտ պէտքն, որ ազգային տեսակէտով յոյժ օգտակար է, բաղձանք յայտնեցին վաղ ընդ փոյթ իրագործելու իւրեանց աշխիւ փափաքն և հետևապէս յետ հասուն խորհրդակցութեան՝ կազմաւորութիւն տուին նոյն բաղձանաց, որ անշուշտ ջերմ համակրութեամբ պիտի ողջունուի արդայ ազգայնոց կողմէ։

Ահա այս է բուն իրողութիւնն, որուն բոլորովին տարբեր մեկնութիւններ տալն հարկաւ ազգասիրութեան գործ չէ և հարկաւ ազգային շահուց հակառակ է։

Բացատրեմք թէ ինչո՞ւ այսպէս է։ – Երբ կը նկատեմք թէ օտար շահեր (ճիզուիթական և մուսիոնարական) այլ և այլ չարահնար միջոցներով կոպտանան ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ շահուց և ամեն ճիգ կը թափեն քանդել ի հիմանէ մեր հայրենի տունը, բնականաբար ազգ.–մայրոյ պարտքն է միութեամբ և համաձայնութեամբ պաշտպանել Ազգին և Եկեղեցւոյ շահերն և խորհրդակցութեամբ վանել ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ շահուց սպառնացող վտանգը։

Արդ, այսպիսի միութեան մը դէմ շարժողն հարկաւ ազգային և եկեղեցւոյ շահուց հակառակ շարժած և օտարի շահուց ծառայած կը լինի, որ անարդ շահամոլութենէ զատ չկրնար ուրիշ նպատակ ունենալ։

Դուրեմն այս կարգի անձինք կըրնան ամենայն աշխուժութեամբ իրենց դերը կատարել։

Հոս կարդն է որ ըսեմք թէ Հայ–խմբագրաց Միութիւնը պարտաւորեալ էր ի հարկէ իր շրջանակէն դուրս թողուլ զԹէրճէմանը–էֆէքեար, որոյ Գատ. անօրէնութիւնն իր ղերաբերած եկեղեցւոյն պատճառաւ բնականաբար չէր կրնար և չկրնար Հայ–Խմբագրաց Միութեան նման կատարեալ աղատութեամբ պաշտպանել ազգային և Հայաստանեայց Եկեղեցւոյ բարձրագոյն շահերն քնդ–դէմ օտար շահուց, որովհետև եթէ զինուի ճիզուիթութեան և կամ Կաթոլիկ–կղերին մոլեռանդական վարմանցը դէմ, անշուշտ իր խղճին դէմ վարուած չլիներ։

Օրինակի համար, Թէրճէմանը–

տիչարը մէյեուսիյեէթ օլարագ, – քէնտի խարապկիեէթինէ տօղրու կիթմէ.քտէ տիր, վէ էկէրչի պու իսրարընտա տէվամ իտէր խսէ, քիմսէ քէնտիսինի գուրթարամաեաճագ սրը... – թէհի եէրտէ պէն քէնտիսինէ, տիչար օրաճաղը կիրտապը խապէր վիրէրէ.ք սագընըրմագլըգա չալըշմագտաեըմ... – քէնտիսի խսէ տիչէճէկի վարթաեը նէ կէօրմէ.քտէ... նէ պիրմէ.քտէ... վէ նէ տէ սէ՛օղ տինէմէ.քտէ տիր... – վէ պէնիմ հարիմ խսէ բէ.ք բերիշան տըր, ատէթա տէլի տիմանէ օրաճաղըմ տըր... վէ պէլքի տէ բէնչէյի էճէլէ տիչէճէկիմ տիր...

Մարի զաթէն զայիֆ տիչմիշ օլտուղու հալտէ, պու հալ ու մէնղարէ իւզէրինէ խսէ պիւթիւն պիւթիւն տէրմանտէն տիչմիշ տիր։

Զէվալը չօճուգ ատէթա Լէօբօլուն նէզտինտէ տիղ իւզէրինէ կէլերէ.ք, վէ էլլերինի ուչարագ բէճալար էյլէմիշ խսէ տէ, հիչ պիր շէյէ մուվաֆֆագ օլամամըշ տըր։

Մէրգումէնին էլլերինի, սադի տաեանտաճագ պիր տալ արարճասընա եօղարու գալարարագ, ահը սերալէր չէ.քտիկինի, վէ կէօղէրինի գարաեարագ պաեբլպ տիչմէ.ք հալինտէ պուլունտուղունու Լէօբօլ կէօրտիւ.քտէ, մէրգումէնի պաղըլընա տօղրու չէ.քերէ.ք թութմուշ, վէ, – իտէրիմ, Մարի, արթըգ սիզին սէօյլէտի.քլէրինիզէ իթտաթ իյլէնէ.

բէ.ք իճրա իտէրիմ... – տէտի մէրգում մէրգումէնին գուլաղընա էկիլերէ.ք, – էվվէթ, մատամ.քի սիզին սեատէթինիզի պէնիմ իթտաթըմ մուճիպ օլապիլէճէ.ք իմիշ, բէ.ք իյի, քեամիլէն իթտաթ տախի իտերիմ, – վէլէվ կէլէճէկիմ եէրտէ էօլճէկիմի տախի պիլսէմ, իթտաթ իտերէ.ք կիտերիմ... – սիզին խաթընընզ իչին պէն հէր սատաթ էօյմէ.քլիկէ հաղընընզ, էլվերիր.քի սիզ էօյմէկիպ եաչատա՞սընընզ։։

Մարի պանա գարշընընզ պիր ճէվապ վիրտի խսէ տէ, հիչ պիր շէյ իչինիլէմէտի, չիւնքի, բէ.ք մինաղուզ պիր հալտէ պուլունմագտա իտի. – քէնտույի զայպ իթմիշ օլտուղունատան, մէրգումէնին պաշընումուզու իւզէրինտէ տիչմիշ պաեբլա գալմիշ իտի։ Լէօբօլ, տիչարը տէհշէթ օլարագ, վէ պիւթիւն վիճուտի տիթրէմէկէ պաշլաեարագ, վար գումվէթիյլէ, – իտատա՛տ... իտատատ... – Մարի էօլիւեօր, Մարի էօլտիւ, պիր շէ՛յ օլտու, – տէյի պաղընընմատա պաշլատը։

124

Լիոնէլ Վարթըն ախօրտան կէրի տէօնմիշ օլուպ, վէ տօգթօր Ժոսլէն տախի Փարիստէն ատէթ իյլէմիշ օլտուղունատան, քէօշկիւն մէրտիվէնի պաշընտա գօնուրմագտա իտիլէր։

Պիր տէ պու հէնկեամտէ Լէօբօ-

էֆքեար կրնայ իւր խղճին հակառակ դէմ խօսիլ Դեր. Ազարեանի առ գաւառական առաջնորդս յղուած հովուականին դէմ, որոյ մէկ պատճէնը վերջին տեսներ ձեռուընիս անցած է, հովուական՝ ուրոյ մէն մի պատուէր և տրամադրութիւնք կատարեալ անդրանկեան են։

Թէրճէմանը-էֆքեար որքան ալ ազատամտութեամբ վարուած լինելու և կամ ազգային շահուց պաշտպան հանդիսանալու յաւակնութիւն ունենայ յաչս ռամկաց, կուգայ սակայն պարագայ մը, յորում կը պարտաւորի կամ երկդիմի բնութագիր մը բռնել և կամ իւր վերբերեալ եկեղեցւոյն շահերը պաշտպանել։

Այս երկուքին ալ օրինակը տեսնուեցաւ, առաջինը ճիզուիթաց ի Հայաստան հաստատուելու խնդրոյն մէջ, և երկրորդը Կարնոյ Հայ և կաթոլիկ առաջնորդաց առաջնութեան խնդրոյն առթիւ։

Ինչպէս կերևի, մեր տեսութիւնն հիմնեալ է ոչ թէ ենթադրութեան այլ իրողութեանց վրայ։

Ուստի քանի որ իրողութիւնք դրական է և քանի որ Թէրճէմանը-էֆքեարի Պատ. տնօրէնութիւնը խղճի ազատութեան օրինաք՝ ազատ մանաւանդ պարտաւոր է իւր պաշտած կրոնքին շահերը պաշտպանելու, որովհետև եթէ չպաշտպանէ, իւր խղճին դէմ վարուած կը լինի իւր շահուցն համար, իսկ եթէ պաշտպանէ, մեր Եկեղեցւոյ և հետևաբար ազգային շահուց դէմ կերևի. ուստի այսպէս թէ այնպէս՝ Թէրճէմանը-էֆքեար (որ իրը հարազատ ազգային թերթ մը լինելու յաւակնութիւն ունի) չկրնար իրաւամբ իրը հարազատ ազգային թերթ մը նկատուիլ։

Մեր այս եզրակացութիւնն այնքան ճիշդ է, որ չկրնար և ոչ մի տեսութեամբ հերքուիլ. որովհետև մեր ազգային շահերը, ներկայ վիճակին մէջ, կապուած են եկեղեցւոյ շահուց հետ, որք բնդհանրապէս անբաժան են, և ինչպէս որ չկրնար պահանջուիլ Դեր. Ազարեանէ որ հակառակ Հռովմէական եկեղեցւոյ շահուց՝ պաշտպանէ մեր ազգային-եկեղեցւոյ շահերը, նոյնը և չկրնար պահանջուիլ Թէրճէմանը-էֆքեարի Պատ. տնօրէնութենէն, ըստ որում թէ Դեր. Ազարեան և թէ Թէրճէմանը-էֆքեարի Պատ. տնօրէնութիւնը պարտաւոր են իւրեանց խղճի թելադրութեան համաձայն պաշտպանել իւրեանց վերաբերած եկեղեցւոյ շահերն, ինչպէս որ աւելի մեծ իրաւամբ պարտաւոր է պաշտպանել Հայ-Խմբագրաց Միութիւնն Հայաստանեայց եկեղեցւոյ շահերը։

Հետևաբար քանի որ կան և կը մնան երկու եկեղեցեաց միջև տարբեր տարբեր շահեր, ի հարկէ չը կրնար Թէրճէմանը—էֆքեար ալ իրը հարազատ ազգային թերթ մը նկատուիլ։

Միշտ այս այսպէս է, որ բնաւ առարկութիւն չվերցներ և տարատանկ ըլլալն մի հզօր ապացոյց է յիշեալ հռչակաւոր հովուականն, որոյ՝ ինչպէս ըսինք, մի պատճէնը կը մնայ մեր ձեռաց տակ, և հիմնեալ է բոլորովին համբաւաւոր պարսաւագրին սկզբանցը վրայ։

Մեր այս տեսութիւնն ոմանք ապառաւում միտքեր գուցէ համարին ազատամտութեան վսեմ սկզբունքին դէմ։

Միակողմանի տեսութեամբ կրնայ այնպէս թուիլ. բայց երբ խնդիրը լրջաբար քննուի, ինչպէս քննեցինք մինչև հիմայ, կը տարբերի, և ընթերցողք ի հարկէ կը համոզուին թէ Հայ-Խմբագրաց ձեռնարկը հեռի է բոլորովին մոլեռանդական ոգիէ։

Բացատրեմք։

Ինչպէս ամեն եկեղեցի, զոր օրինակ, Հռովմէական, Յունական, Բողոքական, և՛ն., պահպանողական է և կը պաշտպանէ իւր մասնաւոր շահերը, բնական է որ Հայաստանեայց եկեղեցին ալ, որ Հայոց ազգին աղատ, անկախ և կատարեալ քրիստոնեայ եկեղեցին է, պահպանողական լինի և հետևաբար պաշտպանէ ու պահպանէ իւր շահերն և իւր ժողովուրդն, և այսպէս լինելով՝ ոչ մէկու մը իրաւանցը կը վնասէ և ոչ ալ իւր ծանուցեալ ազատամտութեանն հակառակ վարուած կը լինի, որովհետև ազատամտութիւն ըսելն երբէք չնշանակեր մեր ՄԱՍՆԱՒՈՐ ՇԱՀՈՒՑ ՈՒՐԱՑՈՒՄՆ ԵՒ ԱՌ ԱՑՆ ԱՆՏԱՐՐՈՒԹԻՒՆ։

Հայ-Խմբագրաց Միութիւնն ալ այսն բացարձակ իրաւունքին վրայ հիմնեալ յոյժ կարևոր ձեռնարկ մը է, պահպանողական, որ պիտոյից և պարագայից նկատմամբ անհանգիստ չելի հարկ մ'է, զոր պէտք չէ երբեք տարբեր տեսակէտով նկատել։

Հոս պէտք կզգամք ուրիշ առարկութիւն մ'ալ մէջ բերել։

Ինչպէս կարելի միայն Հայոց Պատրիարքարանէն սպասել ազատամտութեան օրինակն, երբ Կաթոլիկ ազգայնոց Պատրիարքարանը բոլորովին ատոր հակառակը կը վարուի։

Օրինակի համար՝ Հայոց Ս. Կաթողիկոսունք, Ս. Պատրիարքունք, Դեր. Փոխանորդը, Պատրիարքարանի Դիւանատունը, Վարչական Խորհրդոյ և Երեսփոխանական ժողովոյ անդամոց և Առաջնորդաց մեծ մասն ընդհանրապէս բաժանորդ են Թէրճէմանը-էֆքեարի. մինչդեռ՝ իբաց առեալ Դեր. Ազարեան, Կաթոլիկ ազգայնոց ոչ Պատր. Փոխանորդն, ոչ Դիւանատունն և ոչ առաջնորդք բաժանորդ են Հայ-լրագրաց, և ալ Կաթոլիկ-ազգայնոց Պատրիարքարանն իր պաշտօնական ազդերն ու յայտարարութիւնները կը ղրկէ Հայ—լրագրաց, և սակայն Հայոց Պատրիարքարանը կը քաջալերէ նաև իւր պաշտօնական ազդերն ու յայտարարութիւններն յիշեալ թերթին ղրկելով, որմէ, ինչպէս իրաւամբ դիտեալ կուգայ մեր Վանայ Պատ. Թղթակիցը թէ՝ ճիզուիթ հայրեր սոյն պարագան միշտ ի նպաստ իւրեանց շահուցն և նպատակին կը գործածեն, հաստատելով ռամկին թէ Հայոց Պատրիարքարանը կրօնական խարութիւն չընդունիր երբէք և թէ իւր այս օրինակաւն ինք ալ կը նպաստէ կրօնափոխութեան չարժումը, և՛ն։

Շատ հաւանական է թէ Թէրճէմանը-էֆքեարի Պատ. Տնօրէնութիւնը չախորժի մեր այս անկեղծ դիտողութիւններէն անշուշտ հակառակ գանուելով իւր շահուցն և նպատակին, սակայն մեր՝ բնաւ փոյթը չէ, որովհետև մեր պարտքն է պաշտպանել միշտ հանրութեան շահն և օգուտը։

Թէրճէմանը-էֆքեարի Պատ. Տնօրէնութիւնն եթէ կրնայ, և քաջութիւն ունի, թող բարեհաճի հերքել մեր առարկութիւններն համոզելով զմեզ թէ սխալ հիման վրայ հաստատուած է մեր այս տեսութիւնը։ սակայն չեմք կարծեր թէ հերքել կարենայ։ Որովհետև մեր առարկութիւնները բացարձակ ճշմարտութիւններ են։

Սարդ ազբիւրէ կիմանամք թէ Դեր. Ազարեան ի Հայաբնակ գաւառս երկու տեղ առաքելութիւն կը ղրկէ։

Դեր. Ազարեանի այդ ձեռնարկը տարակոյս չկայ թէ մեր ազգային շահուցն հակառակ է, որուն դէմ պիտի դնի ի հարկէ Հայ-Խմբագրաց Միութիւնը։

Արդ, Թէրճէմանը-էֆքեար, որ իրը ազգային թերթ ճանչցուելու յաւակնութիւն ունի, միթէ պիտի կրնայ ինք ալ ատոր դէմ դնիլ։—Ի հարկէ ՈՉ։

Վերջապէս՝ ինչպէս բացայայտ կերևի մեր առարկութիւններէն, Հայ-Խմբագրաց Միութեան նպատակն ուրիշ բան չէ, բայց եթէ համաձայնութեամբ և կատարեալ ներդաշնակութեամբ պաշտպանել ազգային և եկեղեցւոյ շահերն անդուր օտար շահեր (ճիզուիթական և միսիոնարական) մանաւանդ այս վերջին տասներս մեծ դեր կատարել սկսած են։

Եւ երբ Հայ-Լրագրութիւնը պիտոյից և պարագայից պահանջմամբ առաւել ազդեցութեամբ կը կատարէ իւր պարտք, տեսնելի մեծ իրաւունք կունենամք տեսնելու համար թէ Ազգ. Վարչութիւնն որպիսի ազդեցիկ միջոցներ ի գործ պիտի դնէ օրուան մեծ խնդրոյն, այն է, ազգային պահպանութեան նպատակաւ։ (Լոյս)

ՄԻԻՀԻՄՄ ԻԼԱՆ

Օ ԼԻԻՆԷԹ Տ'ՕՐ

Ալէաթը ճերրահիյէ, կէօղլիք, կէօղէ վէ կէօրմէկէ տայիր ալէաթլար, վէ էտէվաթը սայիրէ մաղազասը

Իսթանպուլա Գալաթա-Գէբէ սոկաղը, Շեյխ Իւլիւմ Իսմէթ Էֆէնտի Ն. 6

Գալէատէ պէկեան օրունան իսմ իլէ, պու ուէֆա միւճէտտէսէն պիր մաղազա քիւչատ իթմիշ օրուդաւմուզու հիւրմէթլու էհտարլայէ իլանիւէրիզ։ Մէղբիւր մաղազամը գատա էտէվաթ ճերրահիյէ, մէսելա, հէքիմլէրին խթիմալ իթմալիրլերի չիզգան տերուենտէ ալէաթլար, գասպրգ պաղլարը, լասթիքտէն մասամալ հէր նէվ էտէվաթ, վէ ամէլիեաթը ճերրահիյէ իճրաաթ իչին թէչրիհ ալէաթլարը պուլունմադատա օլուպ, ճիւմլէսի տէ էն սոն իճատլարդն մոդելլերինէ թամամիյգան իյմալ օլունմուշ, վէ էվրօբանդն պիրիք խասթախանէլէրինտէ մէշհիրի ատթպագա թարաֆընան խթիմալ օլունան ճինսլէրտէն պուլունմուշ տուրլար։ Մաղազամըզատա ուրումու թապիեէ տայիր ալէաթլար, վէ էն զիեատէ լիւզումի օլան էլէքթրիք մաքինալարը, հավաեր պօշալան մաքինա, վօլթա վէ Պիւնսէն բիրլերի վէ սայիրէ տախի մէվճուտ օրտուղու կիպի, կէօզէ վէ պարդմաեա տայիր ալէաթլար, վէ բրանդար թանզիմի իչին հէր նէվ միւհէնտիսլիք էտէվաթ տախի պուլունմադատա, վէ բեատֆէէսի տէ էվրօբանդն էն մէշհուր ֆապրիգ պարբնտան չրդմէշ օրտուգլարը հատտէ, էհվէն ֆիեաթլար իլէ ֆիրուխթ օրունմադատա արբլար։ Մէմալիքի եճնէպիյէ իչին սիրարբշլար գատալ օրունուպ, միշթէրիլէրին էգհէր ճիհէթ մէճմուն գալմալարընա զայրէթ օրունուր։

Գօզումուշ օլան ալէաթլար տախի թատմիր իտիլիր։

ՄԻԻՀԻՄՄ ՊԻՐ ԻԽԹԱՐ

Ա.ՐԱ. ՍԲԱՋՄՈ ՍԻՆԻՐ, վէ ՆԻՎՐՕՋ խասթալրդ-լարը պէնիմ իչհատքերատէ՝ օրան ուսուլու. ճէտիտ իլէ ԲԼՕԲԻՒՆՏԷՆ թէտատի օրունուրլար։

Հէքիմիր իճրէթի խասթանդն ֆտեիատէ կէօրմէսինատէն սոնրա ալընար։

Մէքթուպ իլէ մուրաճաթ մուֆասսալէ վէրիլմէք, իչհատ իտէն բէչեթատար կէօնտէրիլիր։

ԲՐՕՖ. Թ. ԱԼԲԷՐ
29 Ավենիւ տը Վակրամ 29
Բարիզ

PROF. TH. ALBERT
29 AVENUE DE WAGRAM
PARIS

(Տէ-բ-ը 11)

սիւրլիւ հիյլէ վէ սէսայիս իմալիյլէ, պիր սատէմին ագճէ եա էմլաք, վէ եա թահվիլիաթ վէ սէնէատաթը-նը, վէ սայիր էշեասընը պիր թագրիպ ելլէ էլինտէն ալան շախս, իւշ այսան իւշ սէնէեէ գատար հապս օլունուր. վէ քէնտիսինտէն պիր մէճմիտիյէ ալթունտան էլլի մէճմիտիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի տախի ալընը. վէ մէէմուրինի տէվլէթտէն իսէ, պու ճէզալարտան պաշդա, մէէմուրիյէթտէն թարտ ճէզասընա տախի միսթահագ օլուր։

——

ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՖԱՍԼ

—

Լէֆէլէրին սոյ էրիմալ։

234. Հէր քիմ, պիր սապիի միսմէյիզին իհթիեաճաթ, վէ զաֆ, վէ հէվասընը սուլի խթիմալ իլէ զարարընա օլարագ ագճէ իգրակընա, վէ էշեա իարէսինէ (էօտիւճ վիրմէք), վէ եա թիճարէթ վէ սայիր կիւնա էվրագըն իթասընա տայիր թէահհիւտ վէ եա իպրաեը միթէզամմին, էլինտէն հիյլէ իլէ, հէր նասրլ եարբրմրշ օլուր իսէ օլսուն, պիր սէնէատ ալրը իսէ, իբի այսան իբի սէնէեէ գատար հապս օլունուր. վէ վուգու պուլան զարարը թազմին իթիրիլտիքտէն պաչդա, թազմին օլունան ագճէնին բուպունտան զիեատէ, վէ հէր հալտէ պիր մէճմիտիյէ ալթունտան աշաղը օլմամադ իւզրէ, ճէզայի նագտի ալընը. վէ էկէր պու սէնէատի ալան քիմսէ, օլ սապիի միսմէյիզիկին (խայր ու շէրրի ֆարդ խալճի օլան) վէլի եա վասխի իսէ, հապս միատէթի իչ այսան իչ սէնէեէ գատար թէմնիտա օլունուր։

235. Պիր շախս, քէնտիսինէ էմնիյէեթէն թէվլտի վէ թէսլիմ օլունան միւրլիւ հիյլէ վէ սէսայիս իմալիյլէ, պիր սատէմին ագճէ եա էմլաք, վէ եա թահվիլիաթ վէ սէնէատաթը-նը, վէ սայիր էշեասընը պիր թագրիպ ելլէ էլինտէն ալան շախս, իւշ այսան իւշ սէնէեէ գատար հապս օլունուր. վէ քէնտիսինտէն պիր մէճմիտիյէ ալթունտնան էլլի մէճմիտիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի տախի ալընը. վէ մէէմուրինի տէվլէթտէն իսէ, պու ճէզալարտան պաշդա, մէէմուրիյէթտէն թարտ ճէզասընա տախի միսթահագ օլուր։

——

ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՖԱՍԼ

—

Լէֆէլէրին սոյ էրիմալ։

234. Հէր քիմ, պիր սապիի միսմէյիզին իհթիեաճաթ, վէ զաֆ, վէ հէվասընը սուլի խթիմալ իլէ զարարընա օլարագ ագճէ իգրակընա, վէ էշեա իարէսինէ (էօտիւճ վիրմէք), վէ եա թիճարէթ վէ սայիր կիւնա էվրագըն իթասընա տայիր թէահհիւտ վէ եա իպրաեը միթէզամմին, էլինտէն հիյլէ իլէ, հէր նասրլ եարբրմրշ օլուր իսէ օլսուն, պիր սէնէատ ալրը իսէ, իբի այսան իբի սէնէեէ գատար հապս օլունուր. վէ վուգու պուլան զարարը թազմին իթիրիլտիքտէն պաչդա, թազմին օլունան ագճէնին բուպունտան զիեատէ, վէ հէր հալտէ պիր մէճմիտիյէ ալթունտնան էլլի մէճմիտիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի տախի ալընը. վէ էկէր պու սէնէատի ալան քիմսէ, օլ սապիի միսմէյիզիկին (խայր ու շէրրի ֆարդ խալճի օլան) վէլի եա վասխի իսէ, հապս միատէթի իչ այսան իչ սէնէեէ գատար թէմնիտա օլունուր։

236. Իմանէթի վէ մէքեանէթի թարիգըյլա, վէ եախսոտ մուայիէն օլան պիր սուրէթի իլէ խթիմալ իյլէմէք իւզրէ, իւճրէթլի վէ իւճրէթսիզ պիր խրտամէթի սրֆամըյլա, քէնտիսինէ իթա վէ թէսլիմ զրլընմըշ օլան էմալ վէ էշեա, վէ նուգուա, վէ թահվիլաթ, վէ սայիր հէր տիւրլիւ թէահհիւտաթ վէ իպրաեը միւթէզամմին սէնէատաթ վէ սայիրէեի, ասհապընը իդրարէն քէթմ վէ եախսոտ դայ իտէն շախս, իբի այսան իբի սէնէեէ գատար հապս օլունուր. վէ քէնտիսինտէն լաղմ կէլէճէք թազմինաթը իֆասըյլա, պէտէլի թազմինն բուպուգատար ճէզայի նագտի տախի ալընը. վէ էկէր պու ճիւրմիւ մուվազաֆ խրտամէթքեար վէ չըրադ, վէ եաղճը, վէ ամէլէ թագրմընան պիրի, քէնտի ամիր վէ եա նան միւհրլիւ վէ եա իմզալը պէեաղ քեագըրը, սուլի խթիմալ իլէ, հիյլէ վէ սիրգաթ սուրէթինատէ, օ միսիլլու միւհրլիւ եա իմզալը քեագըրն իւսթ թարաֆընա պիր թէահհիւտ, վէ եա պիր իսրաեը միթէզամմին օլան իպարաթ իլէ տօլտուրուր, վէ եա սահիպ միւհր վէ իմզաեը զաթէն իթթիհամ, վէ մալէն իպրար իտէճէք պիր սէնէտ թանզիմ իտէր իսէ, ալթը այսան աշաղը օլմամադ իւզրէ, հապս իլէ միւճազաթ օլունուր. վէ պէշ մէճմիտիյէ ալթունտնան էլլի մէճմիտիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի ալընը. վէ էկէր օ միսիլլու միւհրլիւ վէ իմզալը քեագըտ, քէնտիսինէ էմնիյէեթէն թէվտի վէ թէսլիմ օլունմահերպ, պիր թագրիպլէ էլէ կէթիրէրէք, էօյէ սախթէ շէյլէր եաղմըշ իսէ, սախթէքեար հիւքմունատ թուրթուլարադ, սախթէքեար ճէզասընյլա թէէտիպ օլունուր։

236. Իմանէթի վէ մէքեանէթի թարիգըյլա, վէ եախսոտ մուայիէն օլան պիր սուրէթի իլէ խթիմալ իյլէմէք իւզրէ, իւճրէթլի վէ իւճրէթսիզ պիր խրտամէթի սրֆամըյլա, քէնտիսինէ իթա վէ թէսլիմ զրլընմըշ օլան էմալ վէ էշեա, վէ նուգուա, վէ թահվիլաթ, վէ սայիր հէր տիւրլիւ թէահհիւտաթ վէ իպրաեը միւթէզամմին սէնէատաթ վէ սայիրէեի, ասհապընը իդրարէն քէթմ վէ եախսոտ դայ իտէն շախս, իբի այսան իբի սէնէեէ գատար հապս օլունուր. վէ քէնտիսինտէն լաղմ կէլէճէք թազմինաթը իֆասըյլա, պէտէլի թազմինն բուպուգատար ճէզայի նագտի տախի ալընը. վէ էկէր պու ճիւրմիւ մուվազաֆ խրտամէթքեար վէ չըրադ, վէ եաղճը, վէ ամէլէ թագրմընան պիրի, քէնտի ամիր վէ եա ուսթատընը իդրարէն իրթիքեատ իյլեր իսէ, թազմինի զարար իթիրիլտիքտէն սոնրա, պիր սէնէատէն աշաղը օլմամադ իւզրէ, հապս իտիրիր։

237. Պիր տավանրն էնայի ճէրէեան վէ մուհաքէմէնտէ, պիր սէնէա վէ եա պիր քեագըրը մահքէմէեէ իպրաղ վէ թէտիմ իթթիքատէն սոնրա, հէր նէ սուրէթլէ օլուր իսէ օլսուն, իտիրադ (չարմադ) ուիսֆա իտէն շախս, պիր մէճմիտիյէ ալթունտնան ոն պէշ մէճմիտիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի ախզըյլա միւճազաթ օլունուր։

ՕՆՈՒՆՃՈՒ ՖԱՍԼ

—

Մէ-ղայիրեեէ վէ սոմուրա ընճարէրի ֆէսատ քարեքարանարը դիճաղրը։

238. Պէյնէլ նաս, պիլ միւզայիտէ պէյ ու շիրա, էլ եախսոտ իճար վէ իտթիճար օլունաճադ էմվալ ու էմլաքին միւզայիտէսինէ դավլէն եա ֆիյիլէն իսլէլ վիրէն էշասս, ոն պէշ կիւնատէ իչ աեա գատար հապս, վէ պիլ մէճմիյէ ալթունտնան եիւզ մէճմիյէ ալթունտնա գատար ճէզայի նագտի ախզ իլէ միւճազաթ օլունուր։

239. Հէր քիմ, դասսէն, խայդ պէյնինտէ, սրհհէթէ մնդրուն օլմաեան, վէ եախսոտ իֆիրա եօլունտա օլան պաղը մատէլէր նէշրի, վէ պայիին իսթէտիկլ ֆիյեաթատան զիեատէ պահա ալրը իլէ, վէ եախսոտ էմմատա վէ էրզագատան պիր շէյին պաշլուճա սահիպերի օլ շէյի սաթմանագ, վէ եապիր պահատան զիեատէեէ պէյիթիրմէ-մէք իւզրէ, իթթիֆագ իլէ, վէ եախսոտ սայիր հիյլէլու թուրուդ վէ էսպապը իթթիխաղ իլէ մմատա վէ էշեանէն, վէ եախսոտ տիվլէթ գատանակին, սակայն մեր՝ բնաւ փոյթը չէ, որովհետև մեր պարտքն է պաշտպանել միշտ հանրութեան շահն և օգուտը։

Թէրճէմանը-էֆքեարի Պատ. Տնօրէնութիւնն եթէ կրնայ, և քաջութիւն ունի, թող բարեհաճի հերքել մեր առարկութիւններն համոզելով զմեզ թէ սխալ հիման վրայ հաստատուած է մեր այս տեսութիւնը։ սակայն չեմք կարծեր թէ հերքել կարենայ։ Որովհետև մեր առարկութիւնները բացարձակ ճշմարտութիւններ են։

Սարդ ազբիւրէ կիմանամք թէ Դեր. Ազարեան ի Հայաբնակ գաւառս երկու տեղ առաքելութիւն կը ղրկէ։

Դեր. Ազարեանի այդ ձեռնարկը տարակոյս չկայ թէ մեր ազգային շահուցն հակառակ է, որուն դէմ պիտի դնի ի հարկէ Հայ-Խմբագրաց Միութիւնը։

Արդ, Թէրճէմանը-էֆքեար, որ իրը ազգային թերթ ճանչցուելու յաւակնութիւն ունի, միթէ պիտի կրնայ ինք ալ ատոր դէմ դնիլ։—Ի հարկէ ՈՉ։

Վերջապէս՝ ինչպէս բացայայտ կերևի մեր առարկութիւններէն, Հայ-Խմբագրաց Միութեան նպատակն ուրիշ բան չէ, բայց եթէ համաձայնութեամբ և կատարեալ ներդաշնակութեամբ պաշտպանել ազգային և եկեղեցւոյ շահերն անդուր օտար շահեր (ճիզուիթական և միսիոնարական) մանաւանդ այս վերջին տասներս մեծ դեր կատարել սկսած են։

Եւ երբ Հայ-Լրագրութիւնը պիտոյից և պարագայից պահանջմամբ առաւել ազդեցութեամբ կը կատարէ իւր պարտք, տեսնելի մեծ իրաւունք կունենամք տեսնելու համար թէ Ազգ. Վարչութիւնն որպիսի ազդեցիկ միջոցներ ի գործ պիտի դնէ օրուան մեծ խնդրոյն, այն է, ազգային պահպանութեան նպատակաւ։ (Լոյս)

Գալէատէ պէկեան օրունան իսմ իլէ, պու ուէֆա միւճէտտէսէն պիր մաղազա քիւչատ իթմիշ օրուդաւմուզու հիւրմէթլու էհտարլայէ իլանիւէրիզ։ Մէղբիւր մաղազամը գատա էտէվաթ ճերրահիյէ, մէսելա, հէքիմլէրին խթիմալ իթմալիրլերի չիզգան տերուենտէ ալէաթլար, գասպրգ պաղլարը, լասթիքտէն մասամալ հէր նէվ էտէվաթ, վէ ամէլիեաթը ճերրահիյէ իճրաաթ իչին թէչրիհ ալէաթլարը պուլունմադատա օլուպ, ճիւմլէսի տէ էն սոն իճատլարդն մոդելլերինէ թամամիյգան իյմալ օլունմուշ, վէ էվրօբանդն պիրիք խասթախանէլէրինտէ մէշհիրի ատթպագա թարաֆընան խթիմալ օլունան ճինսլէրտէն պուլունմուշ տուրլար։ Մաղազամըզատա ուրումու թապիեէ տայիր ալէաթլար, վէ էն զիեատէ լիւզումի օլան էլէքթրիք մաքինալարը, հավաեր պօշալան մաքինա, Վօլթա վէ Պիւնսէն բիրլերի վէ սայիրէ տախի մէվճուտ օրտուղու կիպի, կէօզէ վէ պարդմաեա տայիր ալէաթլար, վէ բրանդար թանզիմի իչին հէր նէվ միւհէնտիսլիք էտէվաթ տախի պուլունմադատա, վէ բեատֆէէսի տէ էվրօբանդն էն մէշհուր ֆապրիգ պարբնտան չրդմէշ օրտուգլարը հատտէ, էհվէն ֆիեաթլար իլէ ֆիրուխթ օրունմադատա արբլար։ Մէմալիքի եճնէպիյէ իչին սիրարբշլար գատալ օրունուպ, միշթէրիլէրին էգհէր ճիհէթ մէճմուն գալմալարընա զայրէթ օրունուր։

Գօզումուշ օլան ալէաթլար տախի թատմիր իտիլիր։

Աժանս Բէյթերը զանազանա մուգավէլ։ ի ասքերեն մեսէլեսնէ տաեր թարաֆը Պապը Ալիտէն թէքլիֆ օլունան լաեիհա պաշլըքա ամթիտ.քի տէօրթ մատաէլէրտէն միւրէքքեպ իմիշ։

1. Օսմանլը օրտուսու, Մբսըրտա իեատէի ասաեիշ ու ինթիզամը, էճ. նէպլիէրին մուավէնէթի օրմագը. դրն, վէ եալնըզ քէնտի մէսարի. ֆի իլէ իճրա իյլէեէճէք տիր։

2. Ինկիլիզ ասաքիրի վէ գուվվէի հարպիեէսի, հէր նէրէտե ի. սեյէր օրալարտա գալլբպ, Օսմանլը օրտուսունուն հարէաքեաթընա իշ. թիրաք իթմէեէճէքլէր տիր։

3. Օսմանլը օրտուսունուն մէրքէզի հարէքէթի Իսկէնտէրիեէ օ. լաճագ տըր։

4. Մբսըրտա ասաեիշ իեատէ օ. լունտուղու կիպի, ինկիլիզ վէ Օսմանլը գուվվէի հարպիեէյէրի խբթ. թէի մէղքուրէտէն չէքիլէճէքլէր տիր։

—

Բումանիա տախիլիեէ նէղարէթի թէրճէմանլարընտան, վէ Տօպրուճա էմլաքընդն թէսվիեէի ումուրունա մէմուր պուլունան գօմիսիոնուն ազասընտան Մ. Բատէանօ բազար իրթէսի կիւնիւ Տէրիսաատէթէ կէմիշ, վէ տիւնքի կիւն Պրուսաեա միլէթվէճճիհէն շէհրիմիզտէն հարէքէթ իթմիշ տիր։

—

Մալիւմ տիր քի, Լօնտրատա վաղը Սիէմընս պիրատէրլէրին թէլէկրաֆ ֆապրիգասը իլէ, տէվլէթի Ալիեէ թէլէկրաֆ վէ բօսթա նէզարէթի պէյինտէ ագա օլունան պիր մուգավէլէ ահ.քեամընճա, մէղքուր ֆապրիգա Հիւքիւմէթի Սէնիյեէ հիսսալընա օլարագ, ճիտատէ իլէ Սուագիմ պէյինտէ պիր թէլէկրաֆ գապլօսու վազընը տէրիւհտէ իյլէմիշ տիր։

Սիէմընս պիրատէրլէրին թահթը իսթիճարընտա պուլունան Բօշֆոր նամ վարոր, տէրուունտէ Տէվլէթի Ալիեէ թէլէկրաֆ նէզարէթինն վէքիլի Մ. Էմիլ Լագուան պուլունտուղու, վէ լազըմ կէլէն գապլօլար իլէ պունլարը վազընա չալըշճագ մէմուրլարը տախի համիլ օլտուղու հալտէ, պունատան սէքիզ կիւն գատար եվվէլ Սուէյշ գանալընտան կէչմիշ, վէ Սուագիմէ տօղրու կիթմէքտէ պուլունմուշ տուր։

Էկէր, Մբսըը մէսաեիլի հազրէսի հատէպլիյէ, գապլօլարըն վազընա Սուագիմտէն պաշլամագ միւմքին օլմազ իսէ, ճիտատէն պէտ օլունաճագ, վէ Սուագիմ սեվահիլնէ գատար կէթիրիլիպ, օրատա պիր շամանտուրատա պաղլանաճագ տըր։

—

Իսկէնտէրիեէտէն 16 օգոստ. թարիխիյլէ Աժանս Հավասա աթիտէքի թէլէկրաֆնամէ քէշիտէ օլունմուշ տուր.

Խբտիվ հազրէթլէրի, թէլէկրաֆիյլէ, շիմտի Նիստէ պուլունմագտա օլան Բիաշ բաշաեբ նէզտինէ տավէթ իյլէմիշ տիր։ Զանն օլունտուղունա կէօրէ, Բիաշ բաշա պիլա թէէխիիր Մարսիլիատա ազիմէթ, վէ օրատան Իսկէնտէրիեէեէ միւթէվէճճիհէն հարէքէթ իյլէեէճէք տիր։

Եէնի հէյեէթի վիւքէլանըն, Խբտիվ հազրէթլէրինն բիեատէթի թահթընտա օլարագ, Շէրիֆ վէ Բիաշ բաշալար իլէ թէշբիլ օլունաճաղը, վէ Իսմէր Լութֆի բաշանըն ճիհատիեի նազրը, վէ Օսման Բէֆֆի բաշանըն տախի ասաքիրի Մբսըրիեէ պաշ գօմանտանը գալաճաղլարը իւմիտ իտիլիեօր։

Էհտալի պէյնինտէ խսհալ խասթալըզը զուհուր իյլէմիշ խսէ տէ, համտ օլսուն տասաքիրի Մբսըրիեէնին սըհհէթի պէրքէմալ տըր։

—

Իշպու սալը կիւնիւ, եավէրանը հազրէթի Շէհրիեարիտէն պիր զաթ, բախրիդ խանէմիզէ կէլէրէք, Տարիւս Սէատէթ իւլ Շէրիֆէ ազասը տէվլէթլու Հաֆըզ Պահրամ ազա հազրէթլէրինն, բախրիդ վէքիլի Գեր. Գէորգ Ծ. վարդապետի կէօրմէք արզուսունտա պուլունտուղունու պէեան իյլէմիշ, վէ պունուն իւզէրինէ վէքիլ Գեր. Հայր Սուրբ չարշէնպէհ կիւնիւ Եբլոբզ սէրասեքնա պիլ ազիմէ, միշարիէյհ հազրէթլէրի իլէ միւլագաթ իյմիշ տիր։

Հաֆըզ Պահրամ էֆէնտի հազրէթլէրի, միլէթիմիզին հալինի իսթիֆսար պուեուրտուգտան սոնրա, Օրթաքէյ մէղարլըզը մէսէլէսինտէն պահս իտէրէք, Բատիշահըմըզ էֆէնտիմիզ հազրէթլէրինին, շիմտի իւզէրինէ դըշլա եաբըլմագտա պուլունան մէղարլըզը դըյմէթինի իհսան պուեուրմագ էմէյինտէ օլտուգլարընը պէեան իյլէմիշլէր, վէ մէղքուր մէզարլըզը տիեէթինինէ օլտուղունու պիլտիրմէլէրինի վէքիլ Հայր Սուրբտան թալեպ իյմիշլէր տիր։

Վէքիլ Հայր Սուրբ միլէթիմիզին մէղքուր մէզարլըզդ իշին տիեէթ բազարլըզընա կիրմէք ասլա իսթէմէմիկնի, վէ մատամ էլի Բատիշահըմըզ էֆէնտիմիզ հազրէթլէրի պիր իհսան նիյեէթ պուեուրմուշլար տըր, միլէթիմիզին, իհսանը Հիւմայունունուն միգտարը հէր նէ տավսի օլսա, հէր տաեիմ միթէշէքքիւր գալաճաղընը պէեան իյլէմիշ, վէ ֆագաթ Հաֆըզ Պահրամ ազա հազրէթլէրինին, մէղքուր մէզարլըզդն տիեէթինի անլամաք արզուսունտա պուլունտուգլարընը թէքրար պէեան իյլէմէլէրի իւզէրինէ, Թահզըզ իտերէք, քէնտիլէրինէ պիլտիրէճէկինի պէեան էլէ, ավաէթ իթմիշ տիր։

* *
*

Բաթրիգ վէքիլի Գեր. Հայր Սուրբ, տիւն Պիւեիւքտէրէեէ կիտերէք, Բուսիանընն Տէրիսաատէթ էլչիի ճէտտի Մ. տբ Նէլիսօֆա վիրիթա վիրէճէք իտի.

ԱԶԴ

Յառաջիկայ կիրակի օր Մայր Եկեղեցւոյ ատենախմբութիւնն ըլլալով, Ս. Երուսաղէմի գահակալ Ամենապատիւ Տ. Եսայի սրբազան Պատրիարք Հայրը հրաւիրուած է նոյն օրը Մայր Եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագ մատուցանելու յօգուտ և ի մխիթարութիւն ժողովրդեան։

Զայս ի գիտութիւն բարեպաշտ հասարակութեան հրատարակելիդ խնդրելով,

Մնամք յարգանօք

Ի դիմաց Թագ. Խորհ. Մայր Եկեղ.
Վ. Ատենադպիրի Ատենապետ
Ա.-Եդիտ Աբիւեան Յակոբ Ղ. Նորիկեան

1882 օգոստ. 11

Ի Թագ. Խորհ. Մայր-Եկեղ.
Գում-Գապու

* *
*

. . . Խմբագրապետ Տէր,

Ս. Խաչ եկեղեցւոյ երկրորդ վարժարանիս հոգաբարձութիւնն կը խնդրէ Ձեր Մեծապատուութենէն որ բարեհաճիք Ձեր ներկայութեամբ պատուել վարժարանիս երկրորդ ուսանողաց մրցանակաբաշխութեան հանդէսն, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ կիրակի օգոստոս 15, սկսեալ ի ժամ 6։

Նաեւ կը խնդրէ որ շնորհ ընէք Ձեր պատուական լրագրոյն միջոցաւ հրաւէր կարդալ բոլոր կրթասէր հասարակութեան՝ ներկայ ղեկուիլ սոյն հանդէսին։

10 օգոստոս 1882

Իւսկիւտար Մնամք յարգանօք

Ի Դիմաց Հոգաբարձութեան

Ատենադպիր Վ. Ատենապետ
Սարգիս Էմիրեան Ա. Յ. Աբեղեան

ՖԻԼԷՔ

Ֆիլէք նամ բիսալէի միւֆիտէնին օն պէշինճի նիւսխէսի պու տէֆա բունիմամի զուհուր օլմուշտուր։

Նասըլ քի, կէօրիւնմէքտէ տիր, մէղքիւր բիսալէ նիզամընտա վէ բէք կիւզէլ սուրէթտէ տէվամ իյլէմէքտէ տիր, վէ բէսիմլէրին թէմիզլիկի իսթ, հէր քէսին թահսինինի վէ մէմնունիյէթինի մուճիպ օլտուգտան պաշգա, Իսթբրն էքսբրէս դազէթասընքն տախի նազարը արգդաթընը տավէթ իյլէտիկինտէն կէչէն կիւն մէտհ ու սէնալէր օգտմուշտուր։

Գալաթատա Գուրշունլու խանը արգա գաբուսունտա ֆապրիգասը Եագօնսն մուսթէճիրէն իգամէթ իթտիկի 14 նիւմէրօլու մաղազանը ֆէվգընտա տէօրթ օտա իքի սոֆա վէ միւշթէմիլեաթը ասեիրէ հավի օլուպ, պասմախանէ, տուխան ֆապրիգասը, վէ սաեիր տէքոզնթօեա էվվիրիշլի պուլունան նիւմէրօլու տասեիրէնին քիրաեա վերիլէճէկի իլան օլունուր։

VÉRITABLE LIQUEUR BÉNÉDICTINE

Ֆրանսատա քեասին ՖԷԳԱՆ նամ մանասթիրտա թէրթիպ օլունան մէշհուր ՊԷՆԷՏԻՐԹԻՆ նամ

Նէֆիս, Սինտիրիճի, Գուվվէթ վերիճի, վէ իշթիհա այրընը իյլէ ՏԻԻՆԵԱՆԸՆ ԷՆ ՆԷՖԻՍ ՄԻԻՍՔԻՐԱԹԸ ՊՈՒ ՏԸՐ

VÉRITABLE LIQUEUR BÉNÉDICTINE
Brevetée en France et à l'Etranger.
Alexandre aîné

Հէր վագթ, շիշէնին ալթընտա մէղքուր մանասթիրընը տիրէքթիրունուն լմազարյա միւմքին չէթիքէթին պուլունմասընա տիր. գաթ իթմէլի տիր։

Իշպու ՎԷՐԻԹԱՊԼԸ ԼԻՔԷՕՐ ՊԷՆԷՏԷԹԻՆ նամ իշկի, ԻԼ. ԹԱՆՊՕԼՏԱ, ՄԷԾԻՐԻ վէ գումբանանընն, վէ Ֆ. ԱԼԷՔԷԱՆԷՆ ՕՂԼՈՒՏԱ Լիւքսէնպուրկ գահվէխանէսի, վէ ՊԷԼԼԻՕՐԵԱՆ վէ գումբանիա իլէ, ՖԷՃԷՆՈՒԱԼՏ, Է. ԼԱՆԸՍԷՆՍ, Ս. ԲԱԲՐԻ, Հ. ՏԷԲԻԻԺԻՍ, վէ Բ. ՕԶԻԷՐԻՆ մաղազալարընտա, վէ հէր պիւեիւք մաղազալարտա պուլունուր։

ASTHME

Թիիպ ԼԸՎԱՍՍԷՕՐ նամ պիր նէվ սիկարալար նէզլէյի, կէօքիւս թըգանմասընը, նէֆէս դըսըլմասընը վէ հէր նէվ նէֆէս պօրուլարը խասթալըգլարընը թէտավի իտերլէր։ Ֆիեաթը Ֆրանսատա 3 ֆրանգ տըր։

NEVRALGIES

Սարա խասթալըզը տօգթօր ԳՐՕՆՏԻՆԻՆ ԱՆԹԻ-ՆԷՎՐԱԼԺԻԿ թապիր օլունան հապլարը իսթիմալ օլունտուգտա, անինտէ քէսիլէր։ Ֆրանսատա գութուսու 3 ֆրանգա տըր։

Մէրքէզի ԲԱՐԻՍՏԻ ՄՕՆՆԷ սօգաղընտա Ն. 23 պիրինճի սընըթ էճզաճը վէ քիմեաքէր Մ. ԼԸ ԼԱՍԷՕՐԻՆ մաղազասը տըր։ Իսթանպոլտա Մ. Վ. Դասապետանը էճզա մաղազասընտա, վէ Իսքէնտէրիյէեէ Մանեան վէ Գօմբէնը մաղազասընտա վէ հէր պիւյիւք էճզախանէլէրտէ պուլունուր։

ՄՈՒՍՏԱՖԷՆԷՑԻ ԽԱՍԹԷԿԵԱՆ
ՏՕՔԹԷՕՐ ՇՈՒԱՐՑ

Էյլէրէն, էյլի «ոնս» ալֆ. «սաֆ 4 և ֆոտոր

40-Պիւյիւք Հէնտէք սօղաղը-40

Տօքթէօրիւ միւմանիէյհին գապինէսինտէ, հէր նէվի հավա պուշալարը, վէ նէֆէս եօլարընա էնվայը էճզա պուխարլարը իւֆլէմէկէ մախսուս ալէթլէր մէվճուտ օլուպ, ագ ճիկէր վէ պօղաղ վէ պուրուն խասթալըգլարընա խուսուսի օլարագ պագտարը կիպի, էլէքթրիք ալէթլէրեյնէ իճրա օլունան հէր նէվի թէտավիյի եարան էսկի կէօքիւզ վէ նէզլէ, վէ պողմաճա էօքսիրիւք, վէ տիֆթէրի վէ եէլ վէ սինիր խասթալըգլարը, վէ քէօթրիմիւք վէ սարա կիպի իլէթլէրին թապիպի խուսուսիսի տիր։

Բէզա, կիղի խասթալըգլար, զայիֆլիք վէ զայրիհիւմ։

ՕՆ ԻԲԻՆՃԻ ԳԱՍԼ

Իշպոյ հա, վէ էդրբը նա։

244. Հէր քիմ պիրինին ալաթ վէ էտէվաթը զիրաաթընը, վէ հայվանաթ աղրլարընը, վէ պէքճի դուլիպէէրինի դըբար վէ պօղար իսէ, միւթէզարրուր օլան չախսընն հադդը էյֆա իթտիրիլտիքտէն սոնրա, պիր հաֆթատան ալթը աեա դատար հապսէ միւճաղաթ օլունուր։

245. Հէրքիմ, պիրինին, պինէք վէ եա արապա ալթընը, վէ սայիր հայվանաթընը, վէ քէղալիք եիւք վէ պինէք հայվանաթընը, վէ հէր նէվի տավարընը, պիլա զարուրէթ դաստէն հէլաք իտէր իսէ, տէրէճաթը ամիյեէեէ կէօրէ թէէտիպ օլունուր. չէօյլէ քի, իշպու ճիւրմ, էկէր իտամ վէ իթլաֆ օլունան հայվանաթընն սահիպի օլան քիմսէնին միւթէսարրըֆ վէ եա միւթէզիմ վէ միւսթէճիր, վէ եախսա օրթագճը օլտուղու էմլաքին ախրը, վէ աղըլ, վէ սայիր միւշթէմիլաթընտա, վէ արազիսի իւզէրինտէ վուգու պուլմուշ իսէ, միւթթէհէմ օլան չախս, պիր այտան ալթը աեա դատար հապսէ դօնուլուր. վէ էկէր միւթթէհէմ օլան չախսընն միւթէսարրըֆ վէ եա միւթէզիմ վէ միւսթէճիր, վէ եախսա օրթագճը օլտուղու պիր մահէլլ իւզէրինտէ վուգու պուլմուշ իսէ, ան պէշ կիւնտէն պիր պուչուգ մահա դատար հապս իլէ միւճաղաթ գըլընը. վէ զիքր օլունան հայվանաթը թէսամիմ իլէ իհլաք իտէն քիմսէ, հէր հալտէ իւչ այտան իբի սէնէեէ դատար հապս իտիլիր. վէ սուվերի մէղքիւրէնին քեաֆֆէսինտէ, հայվանաթ սահիպլէրին զարարը լթաղմին իթտիրիլիր, վէ պիր եիկիրմիլիք պէեաղ մէճիտիյեէտէն իբի մէճիտիյեէ ալթունունա դատար ճէղայի նադտի ալընը։

246. Հէր քիմ, պիրինին միւթէսարրըֆ օլտուղու էմլաք վէ արազիսինին ալէամէթի թահտիտի օլան խէնտէքլէրի տօլտուրուր, վէ եախսա եաշ վէ գուրու աղաճ իլէ, վէ սայիր սուրէթլէ եաբըլմըշ օլան հավլիլերի պօղար իսէ, պիր հաֆթատան իւչ մահա դատար հապս իլէ միւճաղաթ օլունուր. վէ զարար ու զիեան թաղմին իթտիրիլտիքտէն սոնրա, պէտէլի թաղմինին ըուսղու դատար ճէղայի նադտի տախի ալընը։

247. Սու տէկիրմէնի, վէ սու իլէ իտարէ օլունան սայիր տէսթէկեահ, վէ հավուզ, վէ սանաիի կէօլ ասհապը, եախսա միւսթէէճիրի, սուլարընն մանճէրասընը, ուսուլ վէ նիզամընն թայեին իթտիկի սուրէթտէն պաշգա տիւրլիւ եաբարագ, եօլարը եախսա ախէրինին թարլասընը սուեա պատրարը իսէ, վուգու պուլան զարար թաղմին իթտիրիլտիքտէն սոնրա, մէղտարը թաղմինին ըուսղու դատար ճէղայի նադտի տախի ալընը։

248. Հէր քիմ, ֆուրուն, վէ օճագ, վէ սայիր աթէշ իլէ իշլէնիլէն մահէլլէրին թաթիր վէ թամիրինտէ գուսուր իտերէք, եախսա դըրլարտա խանէ վէ սայիր էպնիյեէ, վէ օրման, վէ պաղ, վէ պաղչէ, վէ սաման, վէ օթ եըղընլարը, վէ սայիր դապիլի իհրադ (եանար օլան) օլան էշեա ճիվարընտա աթէշ եագարագ, վէ եախսա մահէլլէ արասընտա ֆիշէնք աթարագ, վէ եա պունա միւմասիլ (պէնդէր) պիր շէյ եարարագ եանդըն զուհուրինէ սեպէպ օլուր իսէ, իւչ կիւնտէն պիր հաֆթաեա դատար հապս օլունուր, վէ պիր մէճիտիյեէ ալթունունտան նիկիրմի պէշ մէճիտիյեէ ալթունունա դատար ճէղայի նադտի ալընը։

249. Պիր շախս, քէնտինին օլմաեան խան, վէ խանէ, վէ հէր տուրլու էպնիյեէ, վէ ալէլ ումումի թարիգ, վէ քէօրրու, վէ չէշմէ, վէ սու եօլարը վէ սայիրէեի, հէր նէ սուրէթլէ օուր իսէ օլսուն, պիլ իխթիեար հէտմ ու խարապ իտէր իսէ, իւչ այտան իբի սէնէեէ դատար հապս օլունուր, վէ մաղարրաթը վագրա թաղմին իթտիրիլտիքտէն սոնրա, վիրէճէկի թաղմինին ըուսղ պէտէլինէ մուատիլ ճէղայի նադտի տախի ալընը, վէ պիր թէլէֆի նէֆս վէ ճէրհ միւճաղաթը պաշդաճա իճրա օլունուր։

250. Թարաֆը տէվլէթի Ալիյեէտէն, ինչարնա իշն վիրիլմիշ օլան էպնիյեէնին վազ վէ իդամէսինէ պիլա սէպէպ ֆիյիլէն միւմանաաթ իտէն չախս, պիր այտան պիր սէնէեէ դատար հապս օլունուր, վէ պու միւմանաաթան տօլաեը վագը օլան զարար վէ զիեանը թաղմին իթտիրիլիր. վէ պէտէլի թաղմինին ըուսղ ճէղայի նադտի ալընը։

251. Կէտէք հիւքիւմէթէ այիտ օլան տէֆթիր, վէ սէնէտաթ, վէ սիճիլլաթ վէ սայիր էվրագը ըէսմիյեէեի, վէ ֆերէք էրպաղը թիճարէթ վէ սարրաֆանէ միւթաալլիգ բօլիչա, վ. թահվիլաթ սէնէտաթը, վէլհասլ իթլաֆընտան տօլաեը մաղարրաթը միանթիճ օլաճագ հէր տիւրլիւ էվրագը պիլ իխթիեար (փէլերէք վէ եախսա խթէեէրէք) ուագան, վէ հէր նէ սուրէթլէ օլսա իսէ օլսուն թէլէֆ իտէն, պիր սէնէտէն իւչ սէնէեէ դատար հապս օլունուր. վէ քէնտիսինտէն պիր մէճիտիյեէ ալթունունտան գատար ճէղայի նադտի ալընը։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԵՎՐՕՊԱ ՓՈՐՏԱԼԱՐԸ

Բարիս, 24 օգոստոս

Ֆրանսզ ֆոնտսու 3 %	82-42½
» » 5 %	115 40
Էսհամը Ումումիէ աչըլը	11-30
» » գարանտը	11-40
1865 Իսթիդրազը	68-
1869 »	61-
1873 »	57-
Բուսմէլի չըմէնտը. Թահվիլ.	51-80
Օսմանլը Պանդասը	728 75
Դրէտի Լիոնէ	625
Բուս ֆոնտսու 5 % (1877	-
Բուսիանընն Շարք իսթիդրազը	-
Իթալիա ֆոնտսու	88-50
Մբսըը իսթիդ. պիրլէշմիշ	302-¼
Իսբանեա խարիճի իսթիդրազը	27-⅞
Դամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-25

Բարիս, (Գուլվար) 4 օգոստոս

Ֆրանսզ ֆոնտսու 3 %	-
Էսհամը Ումումիէ	-

Լօնտրա 24 օգոստոս

Ինկիլիզ ֆոնսօլիտ	99-⅚
Էսհամը Ումումիէ աչըլը	11-3/14
» » գարանտը	11-⅛
1865 Իսթիդրազը	13-½
1869 »	12-¾
1871 »	67-¼
1872 (Պոնտիւ Թէզէօր)	22-½
1873 »	11-⅛
Տէվլէթի Ալիէնին 1877 իսթ.	77-¼
Օսմանլը Պանդասը	19-
Բուսիա իսթիդրազը 1873	82-⅞
Մբսըը իսթիդրազը պիրլէշմիշ	61-¼
» իսթիեազը (չըմէնտ.)	87-
Տարբա ոանիեէ	64-¼
Մբսրրն Բօչիտ իսթիդրազը	84-
1877 Մանճարիսթան էսհամը	100-¾
Դամպիօ Բարիզ	-

Վիէննա, 24 օգոստոս

Լօնտրա իւզէրինէ գամպիա	119-35
Բուսմէլի տէմիր եօլ թահվիլաթը	24-

ԳԱԼԱԹԱ ՓՈՐՏԱՍԸ

Էսհ. Ումումի օգոստ. 13 ազչմ. գր.	12-19
» » օգոստ. 14 սպհ. աչ.	12-19
» » Էն եիւքսէք	12-18½
» » Էն աշաղը	12-21
» » Սաաթ 3 տէ	12-18½
1863 Իսթիդ. (Մութօն) 6 % ֆ.	-
1865 » » 6 % ֆ.	66-
1869 » (Բինար) 6 % ֆ.	61-
1872 » (Պոնտիւ Թէզէօր	21-50
1873 » (Բինար) 6 % ֆ.	57-
Բուսմէլի չըմէնարֆէր	51-
Մբսըը իսթիդրազը պիրլէշմիշ	68-50
Բէբօր ղուրուշ	-
Հէվալէսիզ »	35-
Ագչէ ֆոսիդի %	9-

—

ԱԳՕՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Դրէտի ժէնէրալ 6 %	6-10
Սօսիէթէ ժէն 6 %	5- 5
Իսթանպոլ Պանդասը	9-
Սօսիէթէ Օթման	3-55
Թրամվայ 5 %	3-55
Լավրիօմ (մատէն)	131-

—

ԱԳԶԷԼԷՐԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	110- 3
Ֆրանսզ ալթունու	87-39
Բօլ	90-15
Գրիմից ալթունու	51-15
Պէեաղ մէճիտիյէ	108- 9
Մէթալիք	206-10
Պէլիք	210-
Ալթընըզ	126- 5
Պազըր	700-
Գարպոն գայիմէսի գարիք	9- 8½

—

ԳԱՑՄԷՆԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	1075-
Էն աշաղը	1075-
Սաաթ 4 տէ	1075-